

891.99
U-79

Holzestoffpapier

Werkord 7739-57

10 NOV 2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԻՐԱԿԱՆ ԴԵՊՔԵՐ

891.99
Հ-79

64

ԿԵԱՆՔԻ ԴՐՈՒԱԳՆԵՐ

ի

Հ. ՆԵՐՍԻՄՈՒ Վ. ՄԹԻԹԱՐԵԱՆՑ

ՅՈՒԽԱԿԱՆ ՄԻՒԹՈՒՅՑ



ՎԵՆԵՏԻԿ — ՍՈՒՐԲ ՂՈԶԱՐ

1917

ՃԱՐՔ ԸՆՏԻՐ ՊԱՏՄՈՒԹԵԱՆՑ

ՀԱՏՈՐ ԵԹԹՆԵՐՈՐԴ

❖ ❖

1. — Սիկվեան երկրաշարժը: — 17 օր
ողջ թաղուածներու արկածները:
2. — Վերջին Հարուածը:
3. — Փոքրիկ Քոյրեը:
4. — Լուսնի Լոյսով:
5. — Հենրիկոս Ֆալքը:
եւայն

331.99

Ա. 79

ՀԱՐՔ ԸՆՏԻՐ ՊԱՏՄՈՒԹԵԱՆՑ

ԻՐԱԿԱՆ ԴԵՊՔԵՐ

Եկ


ԿԵԱՆՔԻ ԴՐՈՒԱԳՆԵՐ

Ե

Հ. ՆԵՐՄԻՍԵ Վ. ՄԻՒԹԱՐԵԱՆՑ
1001
2626

ՅՈՒԽԱՀԵՆ ՄԻՒԹԱՐԵԱՆՑ

(Հրամանաւ Անժամանուց)



9590

Վենետիկ — ՍՈՒՐԲ ԴԱԶԱՐ

1917

10 SEP 2013

28003.57.Ա.Հ.

ՀՀ.80085

« Իրական գեղքեր և կեանքի դրուագներ » գըքոյկը՝ հետաքրքրական եւ կրթիչ դասեր կը բովանդակէ. Եւ մենք սիրայօժար կը նուիրենք զայն մեր ազգային մանուկներուն՝ որոնք կարդալով « Շարք լնակիր Պատմութեանց » ի այս եօթներորդ հատորիկը, հաւաքեն անկէ իրենց կարեւոր մեղրիկը՝ դառնախց օրերու սփոփանքին համար :

Ըստունէ, նայ մանուկ, զանազան ծաղիկներու այս փնջիկը, պարարէ՛ սիրտդ անոր բոյրով, ազնուացո՞ւր միտքդ անոր գաղափարականով, եւ օրինակէ՛ քու անձիդ վրայ՝ վեհանձնութեան եւ հայրենասիրութեան տիպարները, արժանապէս ծառայելու քու հայրենիքիդ :

Հ. Ն. ՄԽ.



(10205-57)



ՔՈԼԱՊՐԱ-ՍԻԿԻԼԵԱՆ ԵՐԿՐՈՇԱՐԺԲ

ՄԵՍՍԻՆԱՅԻ ԿՈՐԹԱՆՈՒՄԸ

ԵՒ

ՏԱՄՆՈՒԹՅ ՕՐՈՒԱՆ

ԹԱՂՈՒԱԾՆԵՐՈՒ ԱԶԱՏՈՒՄԸ

ԴԵՊՔԵՐԸ. — 1908 Դեկտեմբերի 28ին
առաւտեան ժամը 5,23ին մթութեան մէջ
տեղի ունեցած է ողբալի արկածը։ Բնակ-
չութիւնը անկողնէն ելած չէր՝ երբ սաստ-
կագոյն ցնցումները 32 երկվայրկենի մէջ
իրենց նախճիրները գործած են¹։ Գետնա-
շարժին անմիջապէս յաջորդած է ծովա-

1. Գրեթէ ամիս մը, ընդհանրապէս արևու մուտքէն
վերջը, երկրաշարժի առաւել կամ նուազ զօրութեամբ
բազմաթիւ ցնցումներ ևս տեղի ունեցած են, միշտ զետնի
տակէն ահռելի որոտումներ լսուելով։

շարժը. այսինքն ծովն իր անկողնէն 10
մեղրէն աւելի բարձրանալով, ամենահուժ-
կու զօրութեամբ կոխած է Մեսսինայի
Նեղուցին ափունքներէն գէպ ի ցամաք:
Ամէի կոհակներու տարուբերումը՝ գետնա-
շարժի կործանաբար գործողութիւնը կըրկ-
նապատկած է. ամբողջական գիւղեր,
պալատներ, ահարեկած հազարաւոր հո-
գիներ՝ վայրկենական երազութեամբ տա-
պալած, կործանած, քանդած ու լափլի-
զելով՝ խլած, տարած, ծովախորքը թա-
ղած է:

Կը փշաքաղի մարդ՝ երբ ներկայ կ'ըլ-
լայ շարժալուսանկարի ձևացեալ տեսա-
րաններուն, կամ փլատակաց մէջ վիրա-
ւորեալներու փոխազրութեանց գործողու-
թիւնները տեսնելով: Առսկումն կը զգանք
երբ երևակայենք որ Յոնիական ծովու ա-
փանց վրայ իրական աշխարհակործանումն
տեղի ունեցած է: Հո՞ն, դարաւոր քաղաք-
ներու ամէն շէնքերը, գեղատեսիլ մահար-
ծանները, ճարտարապետական ձեռակերտ-
ները՝ ահոելի ցնցումներով խորտակուած,
մեծադղորդ շառաչներով փլած, ինկած,
շեղակուտուած են:

Վտանգէ մազապուրծ անձեր կը պատ-
մեն որ տարօրինակ շարժեր զգալով և
ստորերկրեայ սոսկալի որոտումներ լսելով

արթնցած, մերկ անկողնէ դուրս փախչե-
լով՝ փողոց ապաւինած են: Գերաններու
զարհուրելի ճռնչումները, փեղկերու, ա-
պակեղէններու, կահ կարասիններու, եր-
դիքներու, առաստաղներու, պատերու,
կղմնտըններու թաւազլոր անկումին և
դզրդոցին կը խանուէր հազարաւոր ա-
նասուններու՝ բիւրաւոր անձերու կուրծ-
քերէն փրթած խացուցիչ աղաղակը, ո-
րսնք աղեխսարշ և զարհուրելի ըլլալէ աւե-
լի վեր բաներ էին: Գետինը լաստի նման
կը ծածանէր ոտքերուն տակ, ու փլատակ-
ները կը թազէին տուններու և փողոցներու
մէջ՝ լեղապատառ անմեղ մանուկները,
ծնողները, հարուստներն ու չբաւորները.
Երկնքին յորդ անձրկին հետ կարծես երկրի
բնակչութեան վրայ կը տեղային աղիւս-
ներ և ամէն իրեղէններ, և ահա՛ դեռ զար-
հուրանըի առաջին բոպէնները չանցած,
ծովն էր որ առիւծաբար մռնչելով՝ կը
հասնէր ամէն բերան գոցելու՝ ամէն ձայն
լոեցնելու: Բնութեան կատաղութիւնն այն
ինչ մեղմացած՝ ողջ մնացող էակներու ա-
հուղողն և սոսկումը յանչափս մեծցաւ՝ սի-
կարեաններու գրոհ տալովը, թալաննելու,
սպաննելու, խորտակելու վատշուէր մռ-
լուցըով. իսկ փլատակներու վրայ ծովե-
րու երեւումը և հրդեհի համաճարակ բոր-

բոքումը այլես ամէն աղէտներու լրումը գործեց : Ծագող արշալոյսը բնութեան հեզնող ժպիտն եղաւ՝ արկածելոց աչքերուն ցուցնող՝ իրենց սիրելիներու ողջ ողջ թաղուած ըլլալը : Բովանդակ Մեսսինան, Ռէճճիռն, Բալմին և ուրիշ բաղաքները կարծես ոմբակոծուելով կործանած, կրակ առած կը բորբոքէին :

Եղկելի Մեսսինային առաջին գթութեան ձեռք կարկառողները Ռուս ծովային զինուորականներն եղան՝ որոնք իրենց զրահաւորէն ցամաք ելլալով՝ ըրին այնպիսի մարդասիրական բարձր գործեր՝ ուրոնցմով յիրաւի արժանի եղան հին զիւցազներու հաւասարիլ : Անոնք, անոնք փրկեցին հազարաւոր վիրաւոր և ողջ անձեր՝ փլատակներու տակէն, անոնք ազատեցին սիկարեաններու ձեռքէն զարհուած ժողովուրդը և Պանքայի միլիոնները : Աւաղ որ իրենցմէ 7 հոգի զոհ գնացին պատի մը փլչելուն՝ որուն տակի շեղջակոյտէն կը ճգնէին ազատել, օգնութիւն աղաղակող կենդանի թաղեալները :

ՎՆԱՍՆԵՐԸ . — Մարդկային կորուստի, կործանած շէնքերու և զրամական վնասի կողմանէ, ստուգիւ այս Քալապրա-Աիկիլեան գետնաշարժը գերազանցեց 1755ի Նոյեմբեր 1ին Լիզպոնայի արկածը :

Կործանած զլսաւոր բաղաքներէն և զիւղերէն, Մեսսինան հանդերձ իրեն արուարձաններով 244,000 բնակիչ ունէր, Ռէճճան՝ 80,000, Բալմին 24,000, Պանդանիան 8,000, Շիլան 5,000, Մանդանիմէան 6,000, Աէմինարան 3,800, Վիլլա Սան Ճիովաննին 2,000, Բէլլարոն 1,800, Քասզրորէալէն 3,400, Կայլն, Կայլն . ամբողջութիւն 350,000է աւելի բնակիչ պարունակող շրջանակի մը մէջ պատահած է սոսկալի աղէտքը : Մերձաւորապէս 115,000 հոգիի կեանքը կ'ողբայ բոլոր խտալիան : Գետնաշարժի սակաւատե բոպէներու մէջ երբէց այսքան բազմութիւն չէր ընկնուած . ոչ մի պատերազմի ատեն սումբերը չէին հնձած այսքան կեանք :

Տեղի ունեցած աշխարհակործանումը տելուրական ահեղ երկոյթ մըն էր, որուն սաստկութիւնը կը հաստատէ Միլէդոյի երկրագորութենական (geodinamico) հըռչակաւոր դիտարանին ամբողջ զգայուն գործիներուն՝ ցնցումներու սաստկութենէն խորտակուած ըլլալը՝ ըստ վկայութեան Մոնսիներ Մորապիթոյ վերատեսչին : Խտալիոյ բովանդակ աստղաբաշխական դիտարաններու երկրաշարժագրերը զգացած էին գետնաշարժը : Փլորենտիոյ դիտարանի

Պետք՝ Հայրն Ալֆանի և Բատուայի Բրօֆ+
Բալիծծոն, և այլը, իրենց գործիներուն գը-
ծագրած նշաններէն անմիջապէս կարողա-
ցած էին գետնաշարժի վերնակեզրոնի վայ-
րը մատնանշել և ըսել նաև թէ մինչև
Մալդա կղզին ծաւալած է շարժի սաստ-
կութիւնը։ Գաղղիոյ կրընոպլի, և Հիւսի-
սային Ամերիկոյ գիտարաններու երկրա-
շարժագրերն ևս նշանագծած էին Քալա-
պրա-Միկիլեան ցնցումները։

ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳԹՈՒԽԹԻՒՆԸ. — Աչեղ ար-
կածին լուրը՝ երբ հեռագիրները բոլոր աշ-
խարհի գումարեցին և լրագիրներն իրականու-
թիւնը ծաւալեցին, իսկոյն ինքնայօժար-
փութեառութեամբ ամէն քաղաքակիրթ ազ-
գերը իրենց նպաստի լուման արկածեալ-
ներուն հասուցին։

Շտապեցին աղէտից վայրը իտալիոյ թա-
գաւորն, թագուհին, իշխաններն և մեծա-
մեծները՝ իրենց ձեռքով վիրաւորեալները
խնամելու, որբացածները միսիթարելու,
անտէր անտերունչ ու մերկանդամ մնա-
ցածներն սփոփելու պատսպարելու, ամէն
արտասուբ մեղմելու համար։ Վիրաւո-
րեալները փոխաղբեցին Բալերմոյի, Նաբո-
լի, Միլանու, Հռովմայ և ուրիշ քա-
ղաքներու, քաղաքապետական կամ ար-
քունի պալատներուն մէջ։ Վատիկանու

գոները բացուեցան և անոր սրահները
հիւանդանոցներու փոխարկուեցան։ Պիոս
Փ. Ա. Քահանայապետը անձնական մէկ
միլիոն ֆրանքի նպաստին հետզհետէ աւել-
ցուց ուրիշ օգնութիւններն ես։ մինչև ցարդ
6 միլիոնէ աւելի յղուած է իր միջոցով։
Ամէն թագակիրներ, իշխաններ, հանրա-
պետական վարիչներ, ընկերութիւններ, իշ-
խանազուններ, սկսեալ ձարոնի Միքա-
տոյէն, Թոուրքիոյ խօսարանէն, Քիլիի, Ար-
ճէնդինայի նախագահներէն, Ոռուսիոյ, Գեր-
մանիոյ կայսրներէն, միով բանիւ, ամէն
կրօնքի, ամէն ազգի ներկայացուցիչներէն
քիւրաւոր, միլիոնաւոր ոսկիններ, հանդեր-
ձեղննէր, իրեղնններ, և գեղորէններ զբր-
կուեցան աղէտից վայրը, որոնք յիրավի
մարդասիրական զգացումներու չքնաղ ա-
պացոյցներն եղան։ Նոյն իսկ հայր չզլա-
ցաւ իր քիւրաւոր սովետներու ցամաց
հացէն բաժին հանել իտալիոյ համակրելի
ժողովուրդին սգակիր զաւակներուն։

Պէտք է յիշել որ մինչև ցարդ չտես-
նուած զթութեան եռանդ մ'ունեցաւ բո-
լոր աշխարհ։ Յոյն, Ապանիացի, Ֆրան-
սացի, Գերմանացի, Ռուս, Ամերիկացի,
և ուրիշ պետութիւններու մարտանաւերն
փութացին բժիշկներ, զօրականներ, հան-
դերձեղնններ, ուտելիքներ՝ և այլն, բերել

Ուէճճիոյ, Մեսսինայ, Բալմի և միւս կործանած քաղաքները՝ փլատակներու տակէն ողջերը, վիրաւորեալներն ազատելով խնամելու բարձր գաղափարականով։ Կարմիր և կանաչ խաչի ընկերութիւններ, կամ ազատարարներու գունդեր, այլեայլ միաբանութեանց կրօնաւորներ և Քոյրեր, ուսանողներ, բանուորներ և ուրիշ մարդասիրական ընկերութիւններ, շոգենաւորներով աճապարեցին՝ փլատակներու ովկիանոս դարձած վայրերը։ Անոնքանգնեցին վրաններ, փայտաշէն տնակներ, թրամուէյներ, վակոններ։ Համախըմբեցին և ձևացուցին հապճեպով շինուած ապաստանարաններ, ուր ինամբի արժանացան վտանգէ ազատածներ և թեթև վիրաւորեալներ, իսկ ծանր վիրաւորուածները զրահաւորներուն հիւանդանոցները կը փոխադրուէին։

100 Հազարէ աւելի՝ բնութեան քմանաճոյքով բաղդակից եղած ժողովուրդը, չքաւորութենէ աւելի՝ հարազատներուն կորուատները կ'ողբար։ Ո՛րքան որբեր յափտեան պիտի ողբան՝ իրենց ծնողները. բազմաթիւ ընտանիքներէ հազիւ միակ ներկայացուցիչներ կը գտնուին և այն ստէպ ամենափոքրիկն է, ամենէն աւելի խնամքի, ձեռնոտութեան կարօտ։ Կը տեսնես կի՞ն

մը որ ջախջախուած սրունքին ցաւերը մոռնալով, որդիներուն և ամուսնին մահերը կ'ողբայ։ Բազուկը անդամատուած երակոտասանամեայ աղջիկ մը կը տեսնես՝ որ հօրն ու մօրը և եղբայրներուն անունները արտաբերելով՝ դառնաղառն կ'արտասուէ։ Երկու և հինգ տարեկան գլխէն վիրաւորուած փոքրիկներ՝ լալազին կ'աղերսեն որ իրենց ծնողը գտնեն բերեն, մինչդեռ անոնք փլատակներու տակէն դիակնացեալ հանուած են։ Նոյն իսկ կաթնկեր անմեղուկներ անգիտակցարար կ'ողբան իրենց մօրը մահը՝ և չեն սփոփուիր Գթութեան Քոյրերու բազկաց մէջ օրօրուելով։ Ուէճճիոյի մէջ զեկտեմբեր 27ին ամուսնացած հարսը, 28ին առաւօտը այրիացած՝ փլատակներուն տակէն դուրս ելած է։

Ինչպիսի դառն և աղեխարշ իրականութիւն, մի քանի երկվայրկենի մէջ հարիւր հազարէ աւելի մեռեալներ, հարիւր հազար վիրաւորներ, և հարիւր քսան հազարէ աւելի սպակիրներ, անինչը և անտուն ժողովուրդ մը տեսնել...։

* * *

Սրտայոյզ դէպքերու, ահաւոր եղելութիւններու մասին արկածավայրը հասնող

համաշխարհի գրիչներ՝ շատ բաներ տեղեւ կազբեցին լրագիրներու մէջ, բայց անոնց մէ ոչ ոք յաջողեցաւ իրականութիւնը այնպէս դուրս ցատկեցնել, ինչպէս Լուիժի Պարծինի՝ զգայուն, գիտուն, զգացնող գրաքէտն՝ որ Քուիկու տէլրա Ալա լրագրի թղթակիցն է։ Ինքը նշանաւոր է ազէտրներ, պատերազմներ, ճանապարհորդութիւններ կենդանի գոյներով և պատմուածքով նկարագրելու մէջ։ Ամերիկայէն Խտալիս դարձին միջոց՝ անթել հեռագրութեամբ ովկիանոսի վրայ կը լսէ Քալապրա-Արկիլեան երկրաշարժը։ Նափոլի ժամանելուն պէս կը մտնէ Սարտէիիս շոգենաւը և կ'ուզեսորի դէպի ի Մեսսինայ։ Եւ յունուար 18ին հասնելով՝ կը գրէ վերոյիշեալ լրագրի մէջ իր տպաւորութիւնները։ Իրմէն՝ հետևեալ իմաստները իւրացնելով կը նուիրենք մեր ընթերցողներուն։

ՅՈՒՆՔԵՐ. — Կը յիշեմ որ երբ ուրիշ անգամներ կը նաւորդէի այս տեղերէն՝ ծովը բազմաթիւ առագաստանաւերու երթեեկով ոգեսրուած կը տեսնուէր։ Մպիտակագոյն Մեսսինան, խրոխտ, վսեմ ու ճառագայթարձակ փայլմամբ՝ ծովափի երկայնքին վրայ՝ մշտադաշտ կանաչութեամբ շրջապատուած՝ գեղանի հարսի մը պէս ընկողմանած կը թուէր։ Ան, աշխարհիս առաջ-

նակարգ քաղաքներէն մին էր իր հնոււթեամբը¹, պանծալի ապարանքներովը, քանդակագործ կամարակապներովը, սիւնազարդ գաւիթներովը, կճեայ դրուագաւլից շէնքերուն ճակատներովը, անդրիազարդ եկեղեցիներովը, աղբիւրներով, պարտէզներով, յուշարձաններովը։ Ամէն նաւորդ կը դիւթուէր անոր չքնաղագեղ, մեծափարթամ, զմայլելի տեսիլը էն։ Անոր նաւահանգստէն, զուարթ ոգեսրութեան, անխոնջ գործունէութեան աղմուկները կը ծաւալէին դէպի ի բաց ծով։ Իսկ քարափ-ներու երկայնքը բիւրաւոր մարդիկներու եռուզեալ տեսնելով՝ ստէպ ցամաք ելլելու տենչանքով կը մորմոքեցնէր ծովագնացները։

Դեռ թարմ է յիշողութեանս մէջ, Պաղեստինէն դարձիս ատեն՝ Մեսսինայի դիմացէն զիշերային նաւորդութեանս միջոց ունեցած երկնային տպաւորութիւններս։ Աշնանային աստեղազարդ գիշեր մ'էր։ Մեսսինան լոյսերու մէջ կը շոշշար։ Իր նաւամատոյցի երկայնութեամբ հազարաւոր լամբարներու կանոնաւոր շարքը՝ ժո-

1. Տնդական խտալացի աւանդութիւնը Մեսսինայի հիմադիր կը ճանչնայ Ուրինը (=մեր Հայկը) որուն ընծայուած է նաև ամենաշքեղ յուշարձան մը՝ այդ անուամբ շատրուանազարդ աւազանը։

Իրակ. Դէպքեր



դովուրդի երթևեկին լայն Պողոտան տեսանելի կ'ընէք: Անկէ ցայգանուազի ամենաներդաշնակ թրթոռւմներն հասնելով դէպի մեր նաւը՝ ամէնուս վրայ խորհըրդաւոր ներգործութիւններ կ'ընէին, և զամէնքը՝ փութով հո՞ն ցամաք ելլելու մարմաջէն կը տառապեցնէին: Այն տեղ հասարակաց պարտէզին՝ արմաւենիներու ստուերին տակ՝ ժողովուրդն ուրախ էր և արբեցած՝ զիշերային լուսավառութեան և նուազածութեան ականատես և ունկնդիր ըլլալով: Այս յուշբերը այժմ սիրտս կը ճնշեն, տագնապ և յուզումն կը զգամ, որբան հետզհետէ Սարտեկիա շողենաւը նեղուցէն ներս կը յառաջէ: Ահա մօտեցած ենք նաւահանգստին և ահա զժբաղդ քաղաքին սոսկալի երեսյթը տիսուր հանդիսաւորութեամբ առջևս կը պարզուի: Զիկայ այլևս հին Մեսսինան, անցեալը՝ ներկային քով երազանք մ'է զարձած: Աւաղ, իմ սրտիս և մտքիս մէջ տոգորուած գեղեցիկ քաղաքը յաւիտեանս անկանգնելի պիտի մնայ...: Ո՛չ, չեմ համակրիր ապագայ հրաշակերտ ըլլալիք նոր Մեսսինայի գաղափարին: Խնձ ծանօթը՝ այժմ աշացս հանդէպ 32 րոպէի մէջ՝ լլկուած, խոշտանգուած, անդամատուած, կործանած և մեռած տեսնելով, գորովանքի ան-

սահման ցաւով կը զգամ որ սիրտս կուրծքիս մէջ ճեղբուելու աստիճան կը տառապի: Մեռած է ցմիշտ 32 րոպէի մէջ՝ առանց մեծ, պատմական քաղաքներու երկայն հոգեվարքն ունենալու՝ իմ սիրուն հայրենիքիս գոհարը: Բովանդակ արուարձանները կարծես տիտանական քայլափոխի ճնշումներէն տեղիք տուած, ճգմուած են. 12 ըիլումները երկայնութիւն ունեցող աւերակներու կոյտերը, աննշոյլ կեանքի ո՛չ մի ներկայութեամբը՝ ոգւոյս արտմութիւն, սուզ, զարհուրանք կ'ազդեն:

Փլատակներուն վրայ տեղ տեղ հսկայաբար կանգուն կը տեսնեմ դեռ զանազան շէնքեր. աչքերս հանգիստ փնտռելու բնազդով կ'ուղղուին դէպ ի անոնց, բայց ափսոս որ կ'առաւելուն իմ վրդովմունքս. վասն զի թէկ անոնք պալատներու ճակատներ են՝ փլատակներու մէջէն դուրս խոյացող, սակայն անկենդան դիմակներու կը նմանին՝ որոնց ակնակապիճներէն ներս դաստիարկութիւն միայն կը գտնուի: Փառայեղ տաճարներն ևս կործանած են և իրենց մեծդի ապսիտներն՝ կանգուն մնացած՝ անշուք որմախորշի երեսյթներն ունին:

— Տեսէք, տեսէք, հո՞ս, մեռեալներ..., կ'աղաղակեն նաւու յետակողմէն:

Կը դիմեմ ցոյց տրուած կողմը: — Հնն, այն տեղ, դեկին կողմը... խեղճ մարդիկ:

Կը տեսնեմ ալեաց վրայ տատանող երկու դիակներ, կարծես անոնք զժութիւն կ'աղերսեն, կ'ուզեն ցամաքի վրայ հանգստարան ունենալ: Եւ ահա նաւուն յետս ընկրկման շարժումին միջոց՝ ջրերը կը յուզուին, ահութիօրէն ուռած մարմին ները ահազդեցիկ օրօրումներով կը թաւալին փրփուրներուն մէջ. ոհ խեղճ մեռեալներ՝ մինչև հոս հասած...:

Նաւալպար մը տեղեկացուց ինձ որ ինքը փարոսին աւազներուն վրայ բազմաթիւ դիակներ տեսած է՝ որոնք գետնաշարժի յաջորդող ծովաշարժի մակընթացութեան միջոց, բաշկրտուած և գոները տեղիք տուած, ամէն սեմերը հրդեհէն ծխոտած են ու ներքսապէս ամրողջովին կործանած:

Այդ վնասուած կճեայ պարիսպներու տեսքը՝ ծածկելով ներքին ամէն խառնակութիւն և աւերակ՝ կարծես թատրոնի օուլիս-թեամբ անկործան ձգած է զանոնք՝ որպէս զի նաւէն ելլողներու զարհուրանքը չափազանց չըլլայ:

Ուկայինա լշկնա զրահաւորին դիմացէն անցնելնուս միջոց, կարծես պատերազմի ժամանակ ըլլար՝ հրամանատարի կամըրշակէն թաւածայն պահանորդը հարցումն ուղղեց մեր նաւուն. «Ուսկից կու գայ...: Ի՞նչ կը բովանդակէ...: Լաւ, առաջ անցնի»: Եւ մեզի թո՛ղ տուին նաւահանգիստ մտնել:

Կը տեսնենք որ նաւամատոյցին դիմաց մի քանի պալատներու ճակատները դեռ կանգուն են, բայց անոնց լուսամուտները խորտակուած, փեղկերն և գոները տեղիք տուած, ամէն սեմերը հրդեհէն ծխոտած են ու ներքսապէս ամրողջովին կործանած:

Այդ վնասուած կճեայ պարիսպներու տեսքը՝ ծածկելով ներքին ամէն խառնակութիւն և աւերակ՝ կարծես թատրոնի օուլիս-թեամբ անկործան ձգած է զանոնք՝ որպէս զի նաւէն ելլողներու զարհուրանքը չափազանց չըլլայ:

Ինձ պատմեցին որ՝ նախընթաց օրն՝ հայրէնիք վերադարձող և եղելութեան անգիտակից անձերով լի շոգենաւ մը՝ Մեսսինայի նեղուցէն դրօշակազարդ ներս կը սուրայ: Դեռ նաւամատոյց չհասած՝ մէջի պանդուխտները կ'անդրադառնան որ Մեսսինան կործանած, մեռած էր...: Զար-

հուրանքի յանկարծական աղաղակ և վայ-
նասուն մը կը բարձրանայ անոնց կուրծքէն
և նաւը բոլոր զօրութեամբ ետ նահանջե-
լով, կը հեռանայ կը փախչի աղետից
թատերավայրէն:

Ոտքս ցամաք կոխելուս պէս՝ խակոյն
նեխած դիակներու նողկալի բոյրը երեսիս
շնչեց : Տառապեցուցիչ և թափանցող
այն գարշահոտութիւնը՝ գէշ ազդեցութիւն
ըրաւ ջղերուս վրայ և ամէն տեսակ զար-
հուրելի մահերու տեսարանները պարզուե-
ցան երեսակայութեանս առջև։ Կը կարծէի
որ բիւրաւոր Մեսսինացիներու ահեղօրէն
սահմակած և կապուտցած մեռելական դէմ-
քերն ինծի զարծած էին:

Կ'ըսուի թէ այս մեծ քաղաքին աւե-
րակներուն տակ 75,000 դիակներ կը
նեխին, ու դեռ այդ մարդկային սպան-
դանոցին մէջ յետին շունչերնին չաւան-
դածներ ալ կը գտնուին։ Եւ ի՞նչպէս չկար-
ծեմ՝ քանի որ 15 օր վլատակներու տակ
թաղուած կենդանի անձ մը ազատած էին,
և զիտենք որ Լիկուրիայի գետնաշար-
ժէն 18-20 օր վերջ՝ շեղջակոյտերու տա-
կէն ողջանդամ մարդեր դուրս հանուե-
ցան։ Առակումէս կը քրտնիմ՝ մտածելով
որ այս խորտակուած գերաններու, կըդ-
մինտըներու, աղիւսներու, կահկարասինե-

ըու, նեխած դիակներու քառսին եղերեր-
գական լռութեանը մէջ՝ զեռ բարախող
արտեր՝ բանտուած կը մնան :

Կ'անզրադանամ որ ծովու ջրերը քա-
րափին հաւասարած են, մինչդեռ երկրա-
շարժէն առաջ երեք մեղք վար կը մնային։
Այժմ ալիքները ծովեղերը փողոցներուն
մէջ կը կոխեն, ուր լայն ճեղքուտուքներ
բացուած կը տեսնուին, և ուր սայլակ-
ներ, կառքեր, վերամբարձ մեցենաներ,
վակոններ և ապրանքներ տապալած և
խորտակուած մնացած են։ Ճեղքուտուած
որմերու մէջէն, խցուած փողոցներու փլա-
տակներու վրայէն, անզիացի, իտալացի,
ամերիկացի, գերմանացի ծովային զի-
նուորներու վաշտերն, դիակներ և կարա-
սիներ կը փոխազրեն։ անոնց ներկայու-
թիւնը ինձ կը յիշեցնէ Դիենսինի միջազ-
գային գրաւումը։

Շատ մը պողոտաներու հետքերը բո-
լորվին կորսուած են՝ բայց անոնց մէջի
շեղջակոյտերուն վրայ զինուորներու եր-
թեեկով՝ նախնական տարօրինակ արա-
հետները գոցուած են, ամէնն ալ վտան-
գալից՝ քանի որ երերուն գերաններու,
խախուտ պատերու, անհաւասարակշիռ
քարակոյտերու վրայէն պէտք էինք ան-
ցնիլ՝ ոտքերնուս տակ, զլխունուս վրայ, ա-

մէն քայլափոխին, մահուան սպառնալիքը
տեսնելով:

ՆԵՐԳԱՊԱՏԻՐ ՏԵՄԱՐՄԱՆ: — Այլու մահը՝
այս 'աղէտքի երկրին մէջ ընտանի դար-
ձած է, ամէն ոք մահուան վրայ անխոռվ
կը ճառէ. աներկիւղ անոր հետ, անոր մէջ
կ'ապրին՝ օտարական ազատարարներն և
մահազերծ բնիկները: Վերջիններս ինձ կը
մատնանշեն որ այս տեղի փլատակներուն
տակ 15 հոգի թաղուած են, այն տեղ 25,
ուրիշ տեղ 8, զինուորանոցին մէջ 200,
և այլն: Ամէն խօսակցութիւն մահով կը
սկսի, դիակներով կը վերջանայ, ինչպէս
ամէն ապաստանարանի մէջ նեխութեան
գարշահոտութիւնը թափանցած է:

Քաղաքակեկապին տակ չորս զօրական-
ներ կը տեսնեմ՝ որոնցմէ երկուքը հասա-
րակ փայտէ խոշոր սնտուկ մը գոցելով՝
սայլակի վրայ բեռնաւորել կը ճնին, իսկ
միւս երկուքը մէկ ձեռքով չոր հացը բե-
րաննին տարած՝ միւտով սնտուկը հրելով՝
օգնել կը ջանան: Չորսին ալ համազեստը
փլատակներու գոյներովն աղտոտած էին:

— Ի՞նչ կայ սնտուկին մէջ, հարցուցի:
— Իշխան մը և իր կինը: Իրենց պա-
լատը այդ էր: Դեռ նոր փլատակներէն
դուրս կորզեցինք:
— Անուննին....:

— Իշխան Սանդա Մարկէրիդա: Անտու-
կը դէպի Նաբոլի պիտի մեկնի:

Հազիւ թէ սայլակին վրայ զետեղեցին
բեռը, իսկոյն երկու զինուորները առջևէն
լծուած սկսան քաշել և միւս երկուքն
ալ շարունակելով կրծել իրենց հացը, կը
հրմատկէին կառքը՝ այլանդակ ճանապար-
հէն, անձրեկ տակ:

Քիչ հեռու անգղիացի զինուորներ լեռ-
նադէզ փլատակ մը փորելու զբաղած էին:

— Զ՞ով կը փնտոէք, կը հարցնեմ:

— Անգղիացի հիւատառսին կինը և աղ-
ջիկը կ'ուզենք գտնել: Հո՞ս կ'ապրէին:

— Վստահ էք թէ պիտի գտնէք:

— Այո՛, արդէն դիակի հոտ կը զգանք:

Բոլոր այս խօսքերը անտարբերութեամբ
կ'ըլլան, ամէն ոք մահուան հետ ընտա-
նութեամբ կը վարուի, և նոյն իսկ մա-
հազերծներն՝ այլ ևս մոռնալով առաջի օ-
րերու տագնապները և վշտերը՝ զարման-
քով և անայլայլ կը խօսին իրենց մեռել-
ներուն վրայ: Ժեսակ մը ապշութեան մէջ
կը գտնեմ զիրենք: Վախերնէն յիմարած-
ները սակաւաթիւ չեն: Գերագոյն և յան-
կարծահաս տագնապի ըուպէներուն մէջ,
ժողովուրդի մը մէջէն ամէն բարի կամ
չար, վայրագ կամ անվրդով, անձնանը-
ւէր կամ եսասէր, ընչաքաղց կամ զիւցազն

և այլ բնաւորութիւն ունեցող անձինքը՝
ի յայտ կու գան:

ՏՈՒՆԵՐՈՒ ՓՈԹՈՐՈՒԿ: — Արկածը մյն-
քան ահեղաշուը եղած է որ մարդկային
երկակայութիւնը չէ կարող խելամտել:
Յուներու կատարեալ փոթորիկ մը տեղի
ունեցած է հոս: Մեծի քաղաքները բար-
ձրէն դիտողը կը կարծէ որ շէնքերու ծով
մը դիմացը պարզուած է: Ինձ կը թուի
որ Մեսսինայի տուներու ծովուն մէջ՝ հըս-
կայական կոհակներ բարձրացած, շէնքե-
րու փոթորիկ պատահած է: Խոռշոր պա-
լատները, ամենէն հսկայական ձեռագործ-
ները, ահեղօրէն սասանած են և խորտա-
կուած՝ ինչպէս նաւատորմիդ մը ովկիա-
նոսի ալիքներուն վրայ: Մարդ կարող չէ
քաղաքար մը կազմել այս որմերու, տա-
նիքներու, բարայատակներու, կամարնե-
րու, սիւներու տիտանական խառնաշփոթ
անկումին վրայ, առանց Մեսսինայի փլա-
տակներն այցելելու: Պատերու, պատշգամ-
ներու, շէնքերու ճակատներուն ներկայ
այլանդակ դիրքերը դիտելով՝ կը տեսնուի
թէ ի՞նչ տարօրինակ ուղղութիւններով
ցնցումներ եղած են: Շատ տուներու ա-
ւերակները ոչ միայն չորս բոլորը սփռուած
են՝ այլ նաև ուրիշ փլատակներու մէջ
ինկած՝ խառնուած են՝ դիսկակներու, ջար-

դուկոտոր կարապիներու հետ: Ամէն կան-
գուն պատ ճաթուած, փոր տուած, դէպ
ի դուրս կամ ներս՝ ուռած, ծռած են:
Ստէպ անոնցմէ կտորներ փրթելով՝ կը
զլորին փլատակներու վրայ: Հիմերնէն
խախտած պատեր ևս կան, որոնց իրարու
հակընդդէմ կոթնելով կանզուն մնացած
են. իսկ զանազան շեղջակոյտերու մէջ ե-
րիզածն երկինք բարձրացած որմերու մնա-
ցորդները՝ կարծես կործանած պալատնե-
րու բարձրութեանց վկայ ըլլալ կ'ուզեն:

ՓԼԱՏԱԿՆԵՐՈՒ ԱԲԻՒԻԲԻՆԴՈՍԻ: — Աղէ-
խարշ յուզումն կ'ունենամ՝ երբ կը տես-
նեմ շատ տեղեր ընտանիքներու ներքին և
խաղաղ կեանքի արտայայտիչ նշանները:
Զանազան տուներու մէկ կողմի պատերն
միայն փլած ըլլալով, անոնց սենեակներու
վիճակը դիմացս բաց կը կենան՝ նման
թատրոնի ահսարաններու: Աեղաններ-ի-
րենց բնական դիրքին մէջ, զրքերով լի-
զրատուններ, հայելիներ, պատկերներ և այլ
իրեր կարգաւորեալ տեսնելով, կ'եզրակա-
ցնեմ որ անոնց համեստ ընտանիքի կը պատ-
կանէին: Ննջասենեակներու անկողիններն
աւրուած, աթոռներու վրայ իգական հան-
դերձեղիններ նետուած, պատերէն այրերու
զլասարկներ, զգեստեղիններ կախուած տես-
նելով՝ կը գուշակեմ թէ սպրկիկ, կամ ան-

հոգ, հարուստ կամ աղքատ ընտանիքներ անոնց մէջ կ'ապրէին, և թերեւս միւնոյն հարուածներու տակ՝ միւնոյն եղերական մահն ունեցած են: Կան նաև շատ՝ մը բացուած դստիկոններ, որոնց մէջի իրեղէնները կարծես այն հոգիներու վերապարձին կը սպասեն՝ որոնց հոն ծնած, բնակած, զարգացած են և որոնց ժպտուն դիմանկարները, սիրոյ յիշատակները պատերէն կախուած են: Այժմ անոնց մէջ անձրէը կը թափանցէ և հովը սուլելով կ'անցնի՝ լքումի, ողբի և սուզի յանկերգը լսեցնելով:

Գաղաքլիդի որ հսկայական շէնքեր և հաստահիմն ապարանքներ տապալած է, կարծես տեղ տեղ եղական յարգանց մ'ունեցած է փոքր բաներու համար. կը տեսնէի զրակալներ, խեցեղէն անօթներ, կանթեղներ, զարակներ, և ստոլներ որոնք իրենց նախնական տեղը անվնաս մնացեր են:

Լեռնացած ֆլատակներու վրայէն մազըլցելով երեմն կարող կ'ըլլաս տուներու երկրորդ յարկի պատուհաններէն ներս դիտել, ու կը զարհուրիս աւերածը տեսնելով: Ստէպ քայլափոխդ կ'արգիլուի դուրս ցցուած վանդակապատներու, գերաններու, պատշամներու մնացորդներէ և անհաւ-

տատ իրեղէններէ: Ստէպ հարկ է խորտակուած սեղաններու, ջախջախուած անկողիններու, արինոտած բարձերու, մաքուր հագուստներու, լաթեղէններու վրան կոխկոտելով անցնիլ՝ որոնք ամէնն ալ տուներու փլատակներու մէջ ցիրուցան են՝ և որոնց տեսքը արգահատանք կ'ազդէ: Երբեմն եկեկտրական թելեր, զանգակներու չուաններ, ճերմակնեղէններ ոտքերուկ պլլուելով՝ կը հարկազրեն զքեզ կանգ առնել, ճամբաղ փոխել, ետ դառնալ կամ մազցելով անցնիլ այն խարխլած որմերէն՝ որոնք փլչիլ կը սպառնան:

Լի՛լիթեսն ԱՀԱՆՈՐՈՒԹԻՒՆԸ: — Ամէն ֆլատակներէ արտաքսուող նեխութամբ համակուած մթնոլորտը՝ բուն մեռելական լոռութեան մէջ կը գտնուի: Հո՞ս, այս աւերակներուն մէջ միայնակ գտնուիլը՝ անբացարելի սոսկումն և անհուն տիրութիւն կ'ազդէ: Ո՛ և է շշուկ՝ խազազութիւնը վրդովող, իսկոյն կը ցնցէ մարմինդ և զլուխդ դէպ ի այն դարձնել կու տայ: Բարձրէն իյնող քար մ'է՝ որ կ'ոստնու ֆլատակէ ֆլատակ. քամին է՝ որ ծխնիին վրայ գուռ մը կը ճռնչեցնէ՝ որուն սեմէն այլ ևս ո՛չ ոք պիտի անցնի. գամով մը կախուած փեղկ կամ պատուհան մ'է, որ պատին կը զարնուի: Ի զուր ամենափոքր

Ճայներու ծագումն որոնելուդ միջոց՝ կեանքին զոյութիւնը կը փնտուս։ Շրջակայիդ ամէն տեսարանը տարօրինակ է և զարհութելի; կարծես այլ ևս ընկերական կեանքը վերջացած է նաև քեզ համար. անդամներդ սարսուռ կը զգան, հոգիդ կը տառապի՝ այս ծովածաւալ գերեղմանոցի մէջ։

ԺԲ դարու հրաշակերտ Մայր եկեղեցւոյ աւերակները՝ այլ ևս ողբ և կոծ կը պատճառեն ինձ։ Աւաղ, դարերէ ի վերամէն փոթորիկներու, ամէն հողմերու, ամէն երկրաշարժներու դիմադրած այս սըրբավայրին կործանումը, պերճօրէն կը բացագանչէ գետնաշարժին աննախընթաց մուլուցը։ Բնդարձակ հրապարակը ծածկուած է եկեղեցւոյ ճակատին և որմերուն ջախչախուած զրուազներով, խորաքանդակներով, արձաններով և ճարտարապետական զարդերով։ Գմբէթը՝ տեղիք տուող ծածքին ամենայաբգի բիւզանդական մոզայիզներուն և պատկերներուն հետ՝ գեղեցիկ բարյատակին վրայ խառնաշփոթ ինկած են, Ո՛չ մի արձան, ո՛չ մի սիւն, ո՛չ մի սեղան պահած են իրենց ամբողջութիւնը։ Մի միայն, ըստ վաղեմի աւանդութեան, քաղաքին հիմնափիւները կարծուած՝ ձիաւորերկու հին՝ թխաղէմ թագաւորի և թագուհիի ստուարաթղթէ արձանները, հեգնող

ժպիտով անվասս մնացած են, պահարանին մէջ։ Սարակինոսներէ մնացած սովորութեան մը համեմատ՝ Մեսսինացիք տարին անգամ մը թափորով բազաքին մէջ կը պարտացնէին այդ արձանները։

ԻԲՐԵՒ ՎԱՐՍԱԿ՝ ՀԱՅՈՒԱԾ։— Ամէն փլած երդիքի, ամէն կործանած տուներու, ամէն խցուած փողոցներու մէջ՝ զիակները կը նեխին։ Կը տեսնես անկողինները. անոնց մէջ վերջին քու ննչողներուն իրանները, գանկերը ջախջախուած են։ Մենեակներու զերաններուն տակէն վերբարձրացած կառավիներու գէմբէրը՝ ահեղորէն սահմուկած են։ Յանկարծահասս տառապանքի խորշոմներով տգեղցած երեք մանկամարդ քոյրեր՝ նեղ անցքին մէջ ճզմուած են։ Բիւրաւոր են՝ խորտակուած անդամներով, կապուտցած իրաններով՝ ծերերու, մանուկներու փտող, հոտող մարմիններու գոյութիւնը՝ վտանգալից փլատակներու կոյտին տակ։ Զարհուրանքը՝ աչքերուս, պժգանքը՝ սրտիս, վրդովումը՝ ուղեղիս մէջ, ո՞հ անհունս կ'առաւելուն՝ ի տես ուռած և անշնչացած այդ մարդոց։

Մեռեալներու ստուար թիւը փողոցներուն մէջ կը գտնուին։ Երկրաշարժի առաջին բոպէններուն՝ դռներէն դուրս մերկանդամ՝ բաց օդ նետուող բազմութիւնը, մնա-

ցած է գահավիժող փլատակներու տարա-
փին տակ: Եղերական մահէն ազատ՝ վի-
լաւորեալ խաթուն մը կը պատմէր թէ,
«Խուճապող ժողովուրդը կը մոնչէր, կը
կաղկանձէր սաստկագոչ. և շէնքերը՝ մե-
ծադղորդ, կայծակնաբար կ'իյնային անոնց
վրայ. ոչ որոտումն երկնքի և ոչ բոմ-
բինը թնդանօթի կը հաւասարէր ստոր-
երկրեայ որոտմունքին, ժողովրդեան գո-
ռում գոչումին և շէնքերու փլուզումի ձայ-
ներուն:

Փլատակներն մէկդի ընող զօրականաց
գունդերը՝ ընդհանրապէս կը տեսնէին որ
հարուածուած մարմինները՝ միկնոյն կողմը
կործանած են, իրեւ վարակ՝ հնձնած:

Շատ տեղեր կան ուր հրդեհը դեռ դա-
զրած չէ, ամէն կողմէ խանձի հոտը՝ փտու-
թեան և նեխի բուրումներուն միացած՝ կը
համի թոքերուղ: Յաւիտեանս անջնջե-
լի պիտի մնան և մտքերու մէջ տողորուած՝
զրիչով նկարագրելն անկարելի՝ ամենա-
տխուր այդ դէպքերը:



Ճ Ճ

Անսահման գերեզմանոց դարձած Քա-
լապղա – Աիկիլեան փլատակներու տակէն՝
ողջ-վիրաւոր թաղուածներն ազատելու
փութացող բարերար բազուկներու մար-
դասիրական գործերը, անձնուիրական ըլ-
լալէ զերազանց եղան: Ալէտից առաջին
օրերուն մէջ՝ բիւրաւոր մարդեր ազատեցին
մահուան անգութ ճիրաններէն: Տասն օր
յետոյ այլ ևս մեռեալներ միայն կը գտնէին
փլատակաց ներքեւ. 15 օր վերջը հա-
զիւ մէկ հոգի կենդանի դուրս հանեցին,
և այն անակնկալը՝ հրաշալիք համարուե-
ցաւ: Եւ սակայն կործանումի տասնու-
թերորդ օրուան մէջ, աւերակները ծնու-
ցին Յ ողջ-թաղեալ անհատներ:

Բուրկադորիոյ փողոցին մեծ շէնքի մը
վարի յարկի սենեկին մէջ՝ կ'ապրէին
մայր և 4 որդիքը: Գետնաշարժով ա-
ւերակաց կոյտ դարձած այն պալատին
ներքեի՝ մասսամբ փլած խուցին մէջ, հինգն
ալ մէկ տեղ բանտարկուած մնացին:

ԶԱՅՆԸ ՈՐ ԿԸ ԼԹԷ: — Արհաւիրքի ա-
ռաջին բոպէները երբ անցան, զերանի
ձնշումին տակ տառապող մայրը, մտածեց
իրակ. դէպքեր

նախ որդիքը. դժոխային մթութեան մէջ
մի առ մի ձայնեց անոնց անունները:
Վստահացաւ թէ՝ ողջ էլն և անվասու:
Նուազկոտ ձայնովը սրտապնդեց, միփ-
թարեց նա զիրենը. բիչ մը հեծկլտանք
ու հառաչանք լսեցնելէ վերջ՝ յափտեանս
լոեց...:

Զարհուրանքի մէջ թաթխուած և մթու-
թեան մէջ կորսուած եղբայրները, խար-
խափելով զիրար կը գտնեն, կը զրկուին և
անմոռնչ կը մնան ժամերով՝ զուցէ նոյն
իսկ օրերով, վասն զի սոսկումը բնատու-
թեան կը մատնէ թշուառները, ու ժամա-
նակի զիտակցութիւնն ամէն անհատ՝ մթու-
թեան մէջ կը կորսնցընէ:

Նադաւիս՝ մէծերնին՝ 21 տարեկան օ-
րիորդը յուշի գալով, կը խնամէր հարա-
զատները, զուրգուրալից խօսեր կ'ըսէր
մայրենի շեշտով մը; Են փոքրիկը ֆրանչիս-
կոսը՝ տասնամեայ պատանեակ մ'էր: Խա-
ւարամած բանտին՝ թէև չորսն ալ վարժե-
ցան, սակայն ծարան և անօթութիւնն
ամէնքն ալ լլկել սկսու: Իրարու քղանցէն
բոնած՝ կը մկան խարխափել դէպ ի չորս
կողմ: Առիսեր գտնելէ վերջը՝ չորս թուզի
ծրաբն ալ կը գտնեն՝ որ Ծննդեան տօ-
նին առթիւ իրենց հօրեղբայրը նուէր զրկած
էր: Ձնորերնուն կը զարնուի նաև ջուրի

անօթը՝ որուն մէջի ձիթամանը դա-
րակներէն ինկած ըլլալով, իւղ կը հո-
տէր: Թուզերը և ձէթոտ ջուրը՝ սննդարար
ըմպելիք և կազդուրիչ կերակուր կ'ըլլան
բաւական մ'ատեն: Վերստին խարխափե-
լով՝ Մարտարայ զինիի մի քանի շլշեր կը
գտնեն: Խաղալիան խնայողի ճշգութեամբ
ամէնուն մասը կը բաժնէր: Բայց քոյրե-
րէն մէկը հիւանդ էր: Երբեմն երբեմն
չորսը մէկ տեղ լիաթոք «օգնութիւն, հա-
սէց, զմեզ ազատեցէ՞ր» կը գոշէին, բայց
ոչ որ բնաւ լսած էր անոնց ձայնը:

Ծովէն սիրենաներուն երկարաձիգ սոյ-
լերն միայն կը լսէին, և մայրենի զիա-
կէն ծաւալող նեխութենէն տառապելով,
մերթ ընդ մերթ կը զանգատէին, թէ «Խն-
չո՞ւ զբացիները չէին փութար զալու՝ զի-
րենք ազատելու», կարծելով որ միայն ի-
րենց տունը փլած էր՝ իրենց վրայ: Գի-
շերային լռութենէն և մութէն խարուելով,
«ինչո՞ւ այսօր չի լուսնար, կը հարցնէին
իրարու... Ո՞հ Աստուած, ինչո՞ւ չեն զար
փութով զմեզ ազատելու, կը կրկնէին»:

Մէկ անգամ միայն՝ մարդկային ձայն
մը լսեցին որ կ'ըսէր «Մինչև հիմայ վեց
ըիլումեզր քալեցի...» Մնացածը չհասկը-
ցան: Դէպ ի այն կողմը բոլոր զօրութեամբ
ստէպ ճուացին. «Օգնութիւն, մենք հոս

տեղը պիտի մեռնինք, օգնութիւն»։ Յուշ
սացին, ականջ դրին և սակայն անկէ յետոյ
մեռելական լուութիւնը ոչ մի շշուկ չխան-
գարեց։

ԱՆԱԿԱՆԿԱԼ, ԳԻՒՏ. ՅՈՒՍԱՀԱՏ ՕՐԵԲ. —
Ամէն ծակ ծուկ խաւարին մէջ պրատելու
ատեննին՝ անակընկալ մեծ զիւտ մ'ըրին,
վայրկենական բերկութենէն նոյն իսկ լա-
ցին։ Միայն տուփ մը լուցկի էր։ Խակոյն
հատիկ մը վառեցին՝ անոր ազօտ լոյսովը
կարօտագին զիրար զիտեցին. ապա փու-
թով ոլորեցին այն թուղթը որուն մէջ
թուզը ծրարուած էր. մէկ ծայրէն մոմի
պէս վառեցին ու զիմեցին իրենց մօրը
գտնուած կողմը...։ Ահաւոր տեսարան...։
Կապուտցած էր անոր իրանը, հաստարեստ
գերան մը բուն կուրծքին վրայ կը ճնշէր...։
Թուղթը սպառեցաւ, մարեցաւ լոյսը ու
կտրուեցաւ նաև իրենց ազատումի միակ
յոյսը։ Երկայն ժամանակ կսկծագին մնա-
ցին այն նեխող զիակի շուրջը՝ որ մայր
կ'ըսուէր և կեանք տուած էր իրենց...։

Յանկարծ զզացին որ շչելով հով կու
գար իրենց, մեծ պահարանի կողմերէն։
Լուցկիի լոյսով խակոյն դատարկեցին ա-
նոր մէջի զգեստները, տեսան որ ետեկ
փայտեղէնը ճեղբուած էր, գուշակեցին
թէ պատն ալ փլած պէտք էր ըլլալ՝ ուսւ-

կից քամին ներս կը խուժէր։ Բոլոր զօ-
րութեամբ զարնելով՝ տախտակները խոր-
տակեցին, որմին պատառուածքն զուրսի
նեղ անցը սողոսկեցին, անցան և հասան
բակին կզպուած մեծ դուռը։ Անոր վրայէն
մութ բացուածք մը տեսան։ Երկայն ցող
մը գտնելով՝ ծայրը շապիկ մը կապեցին
ու խոռոչէն զուրս՝ դէպի ի վեր երկնցնե-
լով շարժեցին և շարժեցին երկայն տեսն,
զուցէ ամբողջ օր մը։ Բայց սակայն յու-
սախար մնացին, վասն զի նաւարեկութեան
այդ նշանակը՝ սնամէջ փլատակներու ծո-
ցին մէջ՝ ընդունայն տեղ ծածանեցուցած
էին։

Ագահի խնայողութեամբ երբեմն վառած
լուցկիի լոյսով շատ ճգնեցան փախուստի
ծակ մը գտնել։ Քարակոյտերու օձապոյտ
ծերպերէն, ճեղբուած պատերու նեղ անց-
քերէն սողոսկելով՝ յաջողեցան իրենց հօր-
եղօր չուսնեղէնի խանութը մտնել։ Ա-
նոր առաստաղին տեղիք տուած բացուած-
քն՝ վերի միջնայրկը կրցան ելլեւ։ Ա-
հա՛ նոր յուսախարութիւն մ'ալ. դստիկո-
նի սանդուխը՝ փլփլած բարերով և փայ-
տերով պաշարուած էր։ Մերենական աշ-
խուժով ամէն արգելը մէկդի բաշելու
քրտնաթոր աշխատութեամբ՝ երբ ուժաս-
պառ կ'ըլլային՝ ստիպեալ կը դառնային

Երենց նախնական նկուղը, ձէթոտած ջուրի վերջին կաթիլներով զօրանալու համար։ Օրիորդ քոյրերնին աշխատանքը կը կառավարէր, իսկ Թրանչիսկոս՝ կարծես գետնափոր կենդանիի բնազդով օժտուած՝ անվեհեր և խոհական ամէն ծերպէ կը յառաջէր։

Ուտելիք և ըմպելիք բոլորոսվին կը սպասին. անօթութիւնն և ծարաւը՝ Ակումնին կը սաստկացնեն։ Հիւանդ աղջիկը կը մեռնի։ Իր մարմինը քարածերպի մը մէջ կ'ամփուին։ Սուկալի տիրութեամբ ընկճուած երեք եղբայրները վերջին ճիգերնին կը կրկնապատկեն։ Մեծկակ քար մը խախտելով, վերջապէս յուսոյ նշոյլ՝ լուսոյ շող մը կը ծաթէ եղկելիներուն աչքին։ Թրանչիսկոս իսկոյն իր մանկական մարմոյն հազիւ սողոսկելի անցը մը կը բանայ՝ բիւրաւոր աղիւսներու կիրեղէն բեկորներուն մէջէն, որոնք միշտ ազատութեան անցըը խցել կը սպառնային. կը վերելակէ լեռնադէք փլատակներու գազաթը։

Անգիտակից, անմեղ փոքրիկը ապշութեան, զարհուրանքի և կատարեալ յուսահատութեան մէջ թաղուեցաւ երբ. իւրենց թաղը, Եկեղեցին, բոլոր շէնքերը, բովանդակ Մեսսինան աւերակներու ովկիանոս մը դարձած տեսաւ. չի կար շնչող

էակ, ամէն կողմէ զիակներու հոտ կու զար...։ Վհատած, ընկճուած՝ պատմնեակի սիրտը կարծես սառեցաւ, այլևս պէտք էր մեռնիլ ինքը և քոյրերը՝ բանի որ ամբողջ բաղաբացիք թաղուած էին...։

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ. — Յունուար 14ի առաւոտն՝ էր երբ Թրանչիսկոս զըեթէ ժամ մը արձանացած մնալէ յետոյ՝ այրական երկու ծայներ լսեց։ Դարձաւ անոնց կողմը։ Մաքսային ելեմտից երկու զինուորներ էին՝ որոնք հրացաննին ուաշնդանութ կախած, փլատակներու վրայէն զգուշութեամբ կը քալէին։

— «Վազեցէ՛ք», կրցաւ արտարերել՝ անօթի ծարաւ թշուառը։

Զինուորները կարծեցին թէ մեղմ հեծեծանք մը հասաւ իրենց լսելեաց. կեցած՝ չորս կողմերնին դիտեցին, բան չի տեսան։ Ասկոր ու կաշի դարձած տղան, բոլորովին փոշիով և աղտոտութեամբ ծածկուած՝ փլատակներէն չէր տարբերէր։ Երբ ճամբանին շարունակել սկսան՝ փոքրիկը աղեխարը շեշտով լսեցուց։

— Կ'աղաշեմ, ի սէր Աստուծոյ, եկէ՛ք...։ Անդրադան, տեսան զինքը։

— Ի՞նչ կ'ընես հոս մինակդ, գոչեցին դաժան ծայնով. և ոտքերնուն ապահով յենակէտեր փնտուելու զգուշութեամբ դէպ իւրեն մօտենալով։

— Ի՞նչ բանի համար մինչև հոս եւ կեր ես, կը կնեցին խստութեամբ՝ զինքը գողիկ մը կարծելով:

— Հո՞ս, մէջը քոյրերս կան: Եկէ՞ր, հանեցէ՞ր....:

— Ի՞նչ, ի՞նչ. մեռելներ կան, կ'ըսես....:

— Ո՞հ, ո՞չ, ո՞չ. իմ քոյրերս ողջ են. մեզի զթացէ՞ր, օգնեցէ՞ր:

Բարձրահասակ զինուորը ըսաւ ընկերոջ. Այս տղան երկրաշարժէ պրծող՝ խենթեցածներէն մին կ'երեայ ինծի. շատեր, շատեր կան անոր պէս:

Բայց սակայն, երկուքն ալ ծոեցան և մթանչիսկոսի դուրս պրծած ծակէն ներս գոչեցին. «Ե՞նի»:

Իգական՝ անուշ աղերսարկու ձայն մը՝ փլատակներու անունուէն հնչեց.

— «Օգնեցէ՞ր մեզի»:

Անմիջապէս պահանորդներէն մին աճապարեց ազատար զինուորազունդ մը կանչելու. իսկ միւսը թառամած փոքրիկը պլեց վերարկուին մէջ. առաւ ծունկերուն վրայ այն խորշակահար կոկոնը՝ որ այլ ևս ամէն զօրութիւնը կորուսած, աչքերը գոցած սպառելու վրայ էր, մսիթարեց, սրտապնդեց որչափ կրցաւ՝ մինչև որ փուսահատ վաշար (zappatori) հասաւ: Ա-

մենամեծ զգուշութեամբ հազիւ ծամածուռ նեղ անցքը ընզլայնեցին, լոյս աշխարհ բերին երկու քոյրերը, իսկոյն ահեղաւդորդ փլուզում մը խցեց նկուզը՝ փոշիի ամպ մը երկինք բարձրացնելով:

Տամանութ օր թաղմանէ վերջ յարութիւն առածները՝ պատգարակներով Սավոյիա զրահաւորին հիւանդանոցը փոխադրեցին: Նոր և աղեխսարշ տեսարան մը բացուեցաւ հոն և բազմաթիւ ներկաները յուզեց, մորմոքեց: Հազիւ երեք հարազատները զիրար գտան, զրկուեցան իրարու ու մեծածայն սկսան աշխարել իրենց մայրը, իրենց քոյրը՝ որոնք այլևս իրենցմէ բաժնուած փլատակներու տակ կը ննչէին: Կարծես մինչև ցարդ իրենց ցաւերուն ուժգնութիւնը զապուած մնացած էր և կամ աղէտին ահազնութիւնը չէին ըմբռնած՝ քանի որ աւերակներու անդունը զին մէջ իրարու բաղդակից էին և մահը զիրենք բաժնած չէր: Բաժանումը՝ իրենց պատումով կը սկսէր, իրենց նոր կեանքը՝ կաթոզին մօր, սիրելի քրոջ յաւիտենական անշատումին սկզբնաւորութիւնն էր:

Յաւազին և անուշ նայուածքով զիւցազնիկի կուրծքէն չէր որ կ'ելլէին հեծեծանքը, այլ անոր ոգւոյն խորերէն կը բղիւէր գառնութեան հառաչանքը: Յուլ-

հաննա՝ եղբօր վերկի անկողնոյն մէջ ըն-
կողմանած, աւելի լուրջ և տանջուող դի-
մազիծ մ'ունէր, անոր ուշիմ աչքերը յան-
կարծական լուսոյ սաստկութենէն կը խըտը-
ղէին: Երբեմի գեղուհի Նաթալիան այն-
քան հիւծած մաշած էր՝ որ ի սկզբան՝
տեսութեան եկող ազգականը՝ մայրը կար-
ծեց տեսնել: Խեղճ թշուառնէր, 18 օր
կատարեալ հոգեվարը քաշած էին...: Ո՛հ
մտածելն իսկ արտասուել կու տայ:

Երբ անոնց՝ ո՞րքան ժամանակ փլա-
տակներու տակ մեացած ըլլալն հարցուե-
ցաւ, պատասխանեցին (ինչպէս 10 օրէն
ազատուող մարդը). «Երկայն, շատ եր-
կայն ժամեր: Երեք կամ չորս օր»:

Օրհնեալ պատրանք՝ զոր կը պատճառէ
շարունակական մթութիւնը, որով ողջ –
թաղուածներու յուսահատութիւնը կը չա-
փաւորուի և որով ապականած օդի ճըն-
շումին և անսուաղութեան սաստկութիւնը
նուազ զգալի կ'ըլլայ: Օրհնեալ պա-
տրանք, վասն զի անով՝ կրելիր եղերա-
կան մահուան արհաւիրը՝ գեռ հեռու կը
կարծուի իրենցմէ:

Երեք ողջ – թաղեալները՝ Նիւ – Եօրքի
մէջ հայր և եղբայր ունէին:

ՎԵՐՋԻՆ ՀԱՐՈՒԱԾԸ

Յ Յ

Քառլո Պիանքէղի տեղակալը՝ անվե-
հեր շեշտով գոչեց իր զինուորներուն.
— Պատսպարուեցէց:

28 հարիւրորդամեղը տրամագծի բա-
ցուածքով՝ ոմբարձակ մարտկոցին՝ չորրորդ
թնդանօթի ծառայող զօրականները՝ իսկոյն
քաշուեցան ամրոցիկի կողերուն՝ զրահա-
պատ թաքսուոցներուն մէջ:

Թշնամիի զիծէն արձակուած ահոելի
ուումբը՝ մթնոլորտը սոսկալի շառաչիւնով,
ահաբեկիչ գոռումով կը ցնցէր, եղերա-
կան գալուստ մը գումելով:

Պատսպարուեցէք հրամայող տեղակալը՝
իր թնդանօթին բով զիւցազնաբար կան-
գուն՝ վերջին ըոպէին կըցաւ քաշել հրա-
նօթին չուանիկը՝ ու կրակել նպատակին
ամենամիշտ ուղղութեամբը...:

Դժոխային կործանում մը իսկոյն տեղի
ունեցաւ: Ամբոցիկը, սանզը, զրահաւո-
րումը, զինուորները և բոլոր շըջակայ ի-
րերը՝ կարծես յանկարծական հրաբխային
պոռթկումի մը զօրութենէն՝ կործանած,

ջախջախուած, խորտակուած էին: Աւազալից պարկերու, փայտէ գերաններու, պողպատի սահմոկած կտորներու, երկաթէ գոտիներու, անջատուած և ջախջախուած մեքենական ազուցումներու խառնիխուուան կոյտ մը՝ մարտկոցին երբեմի վայրը կը ցուցնէր: Ճիշտ այդ վայրին կեղրոնը հասած՝ պայթած էր Աւատրիական ճակատէն արձակուած ՅՈՅՆոց ահեղամեծ ռումբը:

Բայց սակայն քաջարի խտալացիք՝ այդ գժրազդ հարուածը ընդունելով հանդերձ՝ դաղրեցուցած չէին իրենց ռազմական գործունէութիւնը: Ընդհակառակն, աւերածի այդ ողբալի վայրէն՝ աւելի եռանդեամբ՝ հակազզեցութեան ձեռնարկած էին:

Միեւնոյն բոպէին մէջ, հետզհետէ երագաբար հազարաւոր ռումբեր՝ քսան հրանօթներու բերաններէն ժայթքեցին թշնամիի թաքուն բերգերուն վրայ: Այդուհիք (la Corte) կոչուող ամբոցը՝ որ յարձակողական զրութեան կեղրոնավայրը կը կազմէր, աւերակի վերածուեցաւ. բոլոր թնդանօթները հարուածուեցան և լոռութեան դատապարտուեցան: Խտալացւոց այդ աշխիւուշտ պատերազմի իրիկունը՝ պահծալի յաղթութեամբ մը պսակուեցաւ:

*
* *

Զօրապետը կը հրամայէր. — «Հողալից տոպրակները զգուշութեամբ մէկդի՛քաշեցէք: Թնդանօթի քով կուտակուած գերանները վերցուցէք: Աւերակներու տակ ինկած քաջերը պատկառանքով դուրս բերէք»:

Եոյն զօրապետը՝ մարտկոցի չորրորդ հրանօթի իրեղէնները մէջտեղ հանելու համար՝ անձամբ ամէն աշխատութիւնները կը զեկավարէր և զինուորաց վրայ կը հսկէր, որոնք մեծ ինամքով մեռեալ զինակիցներու գոյրերը կը հաւաքէին, իբր յիշատակ յղելու համար իւրաքանչիւրի ընտանիքին. իսկ սազմականի վերաբերեալ իւրեր՝ վերստին կըկին օգտակար ընելու դիտումով կը ժողվէին:

Թնդանօթածիգ զինուոր մը յանկարծ աղաղակեց:

— Հոյս է, հոյս: Տեղակալ Պիանքէդդիի մարմինը հոյս է:

Թշուառ սպայն անշարժ պառկած էր, քարերէ, հողակոյտերէ, գերաններէ և արի խորտակուած իրերէ ձևացած շեղածկոյտին տակը:

— Մեռած է թէ ոչ, կը հարցնէին ամէնքը:

Զօրապետը, զօրականները՝ խանգաղաւատալի զգացումով փութացին առիւծաբար ինկածին շուրջը:

Հազարումէկ զգուշութիւններով յաջուղեցան անոր մարմինը աւերակներու շեղներէն դուրս հանել:

Արտաքսապէս՝ սպային վրայ ո՞չ մի ծանր վերքի նշան չկար. մի միայն ճակտին վրայ և քունքերու կողմը զանազան կտապոյտ բիծեր կը տեսնուէին, որոնք սաստիկ ճզմուածքի արդիւնք էին:

Տեղակալը գեռ ողջ էր:

Ահանելի պայթումի պահուն՝ մարտկոցի բոլոր լաստակերոնները յեղաշրջուելով՝ Պիանքդդիի թնդանօթին քով տեսակ մը տաղաւար ձևացուցած էին՝ որուն ներքերախտով պատապարուած մնացած էր սպային մարմինը, մինչդեռ թշնամույն ոռւմբը եր շորս կողմը մահ սփռած և ամէն ինչ փացուցած էր:

Փանի մը օր վերջը՝ երբ հազիւ Պիանքդդի տեղակալը հիւանդանոցի մէջ քիչ մը սթափեցաւ, բարձին մօտէն՝ անուշիկ ձայն մը շշնչեց. «Փառք տուր Աստուծոյ՝ որ կեանքդ ազատած է»:

Եւ յիրաւի՝ կործանումի ահուելի վայրկենին, ինքը՝ որ ամենէն աւելի վտանգալից կէտին վրայ կը գտնուէր՝ բախտի զուզա-

զիպութեամբ՝ ինքը մի միայն ողջ մնացած էր՝ մահացուցիչ վլատակներու տակ: Բայց սակայն Պիանքէդդի տեղակալը, կարծես զանկին մէջ դատարկութիւն մը կը զգար. յիշողութիւնը կորուսած՝ հազիւ հազ միտքը կու գար վերջին օրուան պատահարը, և աշքերուն մէջ ալ ահաւոր կսկածնը կը զգար. լոյսէ կը խորշէր, ո՞ր և է զօրաւոր գոյնով առարկայ չէր կրնար տեսնել. մերթ տարօրինակ լոյսերու փայտակումներ և մերթ թանձը խաւարային մթութիւններ իր ջղային դրութիւնը կը հարուածէին և զառանցողի յանկարծական ցնցումներով կը վրդովէին:

Արտաքսապէս՝ օրըստօրէ կարծես հանգարտելու և առողջանալու շրջանի մէջ մտած էր: Ակսած էր առանց նեղութիւն զգալու՝ սպիտակազգեստ Գթութեան Քոյրը՝ միւս հիւանդապահ աղախիններէն զանազանել. կը համրէր մահիններու շարքը, և նոյն իսկ սրահին ծայրը Տիրամօր խորանիկի վրայ զետեղուած սիրուն ծաղիկները կը տեսնէր:

Ո՛րբան երջանիկ կը զգար ինքինքը երբ կ'ըմբռնէր թէ կեանքի քաղցրութիւնը իրեն վերստին մատիլ սկսած էր: Ո՛րբան ուրախութիւն կը զգար՝ երբ կը լսէր թէ ինքը և իր գինուորները հայրենիքի պա-

տուաբեր եղած էին. թէ իր մարտկոցին 28-նոց ոռոմբերը՝ հարուածներու ճշդութեամբը և քանդելու կարողութեամբ՝ ըստ քանչելիք կը պատուէին և իրեն արձակած վերջին հարուածը ամենէն աւելի զօրաւոր հակազդեցութիւն պատճառած էր՝ 305-նոցը արձակող ախոյեանին:

— Քոյր, պիտի կարենամ քիչ ատենէն դառնալ պատերազմի դաշտը, իմ թընդանօթիս քովը, — կը հարցնէր տեղակալը՝ իրեն ծառայող բարի Մայրապետին, ու ըուն ստէպ կը կրկնէր թէ. — «Ես ինքնինքս այլ ևս լաւ կը զգամ և շատ լաւ...»: Եթէ, սա աչքերուս ներքին կսկիծը չըլւար, և սա տաղտկալի պղասրատեսութենէս ազատէի՝ ստուգիւ ինքինքս բոլորովին առողջացած պիտի համարէի»:

— Սիրտդ հանգարտ պահէ, Պր. Տեղակալ, ապագային մտածումով միտքդ մի յոգնեցներ՝ որպէսզի շուտով կազդուրուիս, կը պատասխանէր կուսակրօնը, և բարեպաշտ զգացումով կը յաւելուր. Զարհուրելի փլատակներու տակ հրաշալի ոճով ողջ մնացած ըլլալդ յիշելով՝ Նախախնամութեան հազար փառք տոնւր, և համակամութեամբ ու երախտազիտութեամբ ասակէ յետոյ Աստուած ի՞նչ որ քեզի շնորհէ՝ զոհացիր, և հոգեկան կատարելութեանդ ծառայեցուր:

— Ո՛հ, իրաւունք ունիս յարգելի Քոյր. այս այս, պատերազմիս այն վերջին օրը կատարեալ դժուկըի կրակներու մէջ զըսնուեցայ...: Այկայն, Քոյր, ըստ ի՞նչ կը նշշմարեմ, ի՞նչ են այդ տեղի ճերմակ պատին վրայ տեսնուած սեւ սեւ երիզները, թուխ թուխ բիծերը:

— Ես բան չեմ տեսներ...: Հա, անոնց... մուլթ ստուերներ են...:

— Ի՞նչ բանի ստուերներ:

• • • • • • • • • • • • •
Գթութեան Քոյրը ճշմարտութեան հակառակ չխօսելու համար, աճապարեց, հեռացաւ թշուառ Պիանքէդդիի քովէն՝ ուրիշ հիւանդներու իրեն սպասելն պատճառելով:

Տեղակալը կռահեց որ Մայրապետին այդ ոճով հեռանալը՝ անբնական էր: Նշանած էր նաև որ անոր միշտ պայծառ և անուշ ու ժպտուն դիմագիծն, յանկարծական տիսուր արտայայտութեամբ համակուած էր:

*
* *

Առաւոտ մը՝ Պիանքէդդի տեղակալին անարին մօտեցան զինուորական հըամանատար Բժիշկը և ուրիշ քաղաքացի մը:

Իրակ. Դէպքեր

Վերջինս Պոլոնիայի Համալսարանի բժշկապետն էր: Յարգալից բարենքը փոխանակուցան:

Գիտական Ուսուցչապետը՝ փափացեցաւ հիւանդը զննել: Եւ յիրաւի ամենայն խնամքով քննութիւն մը կատարեց: Սա աւ ուրիշ բժիշկներու ոճով՝ Պիանքէդղիի աչքերուն խորքը դիտեց, ակնակապիճները շօսափեց, ականջներու ետել և քունքերուն դպաւ, և այլն, ապա հրամանատարին հետ, լակոնական բառեր փոխանակեց ուսումնական ծածկալեզու բացատրութիւններով՝ որոնք հիւանդին հաճելի չեղան:

Ուժգին վիրականորիւն (*tracoma*), ներքսակողմեան արիւնահոտրիւն (*ematoma*), ցանցատեսակի ճնշումն, ծանր խաժախտ (*glaucomata*). . . . :

Ո՛հ, գոնէ աւելի բացայայտ խօսած ըլլային: Գոնէ զինքը խնամողները որոշ ըսէին՝ իրենց մտահոգութեան պատճառը, և այդ օրհնած աչքերուն ախտաբանական վիճակը . . . :

Պիանքէդղի անորոշ խօսքերու հանդէպ սաստիկ կը սըսնեղէր և մտատանջութեան կը մատնուէր:

Հայելի մը ուզեց՝ սա վարպետ բացաւրութեամբ:

— Քնյը, անշուշտ մօրուքս շատ երկըն-

ցած պիտի ըլլայ. ո՛վ զիտէ ինչպիսի հրէշային կերպարանը առած եմ. կ'ու զեմ մէյմը դէմքս տեսնել:

Հայելին ձեռք առնելով՝ ծնօտին շուրջը աճած և զալարուած անխնամ մազերը դիտելու տեղ՝ իսկոյն ուշագրութիւնը աշըքի բիբերուն սեեռեց. կարծես անոնց խորքը նորութիւն մը կ'ուզէր տեսնել:

— Մի և նոյն բիբերս են, միւնոյն շագանակագոյն ծիածաններս, միւնոյն վառվոռն աչքերս են: Ո՛չ մէջը և ո՛չ դուրսը բնաւ փոքրիկ կարմրութիւն մ'իսկ չեմ տեսներ, աչքերս չեն փոխուած, լաւ են. կ'ըսէր ինքն իրեն:

Բայց սակայն տեղակալը աչքերուն արտաքին լաւութեան վրայ սրտովն համոզուած չէր: Կը զգար թէ անոնք առաջուան կենսունակութիւնը չունէին. ու թէն սուր կսկիծները կը նուազէին, բայց օրըստ օրէ կ'աւելնային, սկ ամպեր, մեծամեծ ստուերներ տեսնուելու երեսյթները՝ որոնք թանձր վարագոյլներու նման իր տեսութեան լոյսը յամառութեամբ կը խանէին:

*
* *

— Ազնիւ քոյր, ի՞նչ կը նշանակէ *glaucomata*:

Մայրապետը՝ եղած հարցումէն յանակարծակիի գալով՝ անմիջապէս սա բացառութիւնը տուաւ.

— Ակնակապիճի խորքը պատահող ծանր հիւանդութիւն մ'է՝ որ հետզհետէ սաստկանալով՝ ենթական վերջնականապէս աչքին լոյսը կը կորսնցնէ:

— Վայ իմ զլխուս, բացագանչեց աղեխարշ ձայնով՝ թշուառ տեղակալը: Ո՞հ, հիմայ հասկցայ իմ դժբաղդ վիճակս...: Ուրեմն՝ պիտի խաւարի ինձ համար արեգակին լոյսը... ուրեմն՝ իմ սիրուն աչքերուս կեանքը՝ քիչ ատենէն պիտի շիջանի՛...:

— Ինչո՞ւ այդպէս յոռի կը մտածես, Պը. Տեղակալ, վրայ բերաւ՝ այլայլած Քոյրը: Զես զիտեր որ տմէն հիւանդութեանց գարմանները կան, և թէ բարեպաշտ բրիստոնեան՝ միշտ յուսալու է:

— Քոյր, ընդունայն տեղ զիս համոզել մի՛ աշխատիր. այլ ևս չեմ խարուիր. զլխուս պատահելիքը բոլոր ծանրութեամբ ըմբռնած եմ....

Պիանքէդղիի այտերէն՝ առաջին անգամ գառնութեան արտասուբը նշմարող ըլլաւով՝ Քոյրը կը ժխտէր թէ, իւր վիճակը բոլորովին յուսահատական չէր: Իսկ զօրականը կ'երեցնէր զլուխը և կը հարցնէր:

— Պիտի կուրնան, պիտի կուրնան իմ լոյս աչքերս:

*
* *

Ճարաթներէ ի վեր՝ այլ ևս իր սեւեռեալ մտածութիւնը այդ էր. և այդ զինքը կը մաշեցնէր: Արդեօք ստուգիւ բոլորովին աչքերուն լոյսը պիտի մարէ՞ր:

Եւ սակայն չէր համարծակեր սոյն հարցումը այլոց ուզգելու: Կ'ըմբռնէր թէ ճշշմարտութիւնը իրմէն պիտի ծածկէին: Կը տենջար, ոհ սաստիկ կը տենջար ստոյգը գիտնալ:

Բժիշկները կ'ապսպէին բացարձակապէս հանգիստ կենալ անկողնոյն մէջ, զլուխը անշարժ պահել, չկարդալ, աչքերը չյոգնեցնել, սեւեռեալ մտածութիւն չունենալ:

Եւ սակայն տեղակալը կ'ուզէր փարատեել մտքին այդ զմնդակ տարակոյսը:

Յոյս և կասկած՝ հետզհետէ կը սպառէին Պիանքէդղիի ուժերը և նպատակին չէր հասներ:

Առաւօտ մը՝ օգնական բժիշկը՝ հիւանդին այցելութենէ վերջը, գրասեղանին վրայ կը մոռնայ իր նօթագրութեան թուղթը: Պիանքէդղի կ'իջնէ անկողնէն, կ'առնու

զայն։ Իր հիւանդութեան վերաբերող տեսդեկագիրն էր։ Կը կարդայ։

ԽՆՔՆՈՒԹԻՒՆԻՆ։ — «Տեղակալ Քառօչոյիանը էղանքէղպի, Երբորդ ամրոցային թնդանօթաձիգ»։

ԱԽՏԱՅՈՅՅՅ։ — «Մանը վիրականութեամբ՝ աչքերուն ցանցատեսակի անջատումն»։

Ապա, ի՞նչ ոճով սոյն հիւանդութեան ենթակայ ըլլալուն պատմութիւնը գրուած էր, մարտի ատեն՝ դիւցազնական վերջին արարքն գովարեանելով։

Ուսումնամախրող ընթերակայ բժիշկը հոն նշանակած էր նաև իր օրական դիտողութիւնները։

Վիրարաւծական գոյծուրուրիւն և զիտելիք՝ գլխակարգին տակ զրած էր։

— «Տեսութեան կարողութիւնը անընդհատ գէշնալու հետ է։ Ք... Համալսարանի Մասնագէտ բժշկապետն ալ հաւաստեց որ ակնակոպիճի վիրարաւծական գործողութիւն կատարելը՝ անօգուտ պիտի ըլլայ»։

«Բժշկապետ Ա. Ա. աչարոյիը հաստատեց՝ որ հիւանդը ճակատագրուած է՝ աչքին լոյսը իսպառ կորսնցնելու»։

Թշուառը՝ այս բոլորը զարհուրանքով կարգալէ վերջը, սրտին աննկարագրելի

տիրութեամբ և յուսահատ թախծութեամբ՝ ինկաւ անկողին։

Եղեսնամեայ առոյգ հասակի մէջ կորսընցնել տեսանելիքը։ Այր կառարեալ տարիքի մէջ՝ յորում մերձաւոր ապագան իշեն համար՝ նոր փայլ, նոր բաղդ, նոր կեանք կը խոստանար,՝ զրկուիլ կեանքի վայելը և վայելչութիւնը իւր մէջ ամփոփող՝ շողշողուն գոհար աչքերէն ...։

Ո՞հ, ի՞նչպէս սարսափահար կ'ըլլար իսեղճ Պիանքէղին, ի՞նքը որ գէպ ի ուազմադաշտ անվեհեր մեկնելու միջոց նոյն իսկ բովանդակ անձը, բովանդակ կեանքը Հայրենիքի փառաց խորանին ողջակէզ մատուցած էր։ Նա այն ատեն ի՞նքզինքը երջանիկ կը համարէր, մտածելով՝ որ իր կեանքի գինով՝ նուիրական Հայրենիքի սիրուն զաւակներուն և բոլոր ընտանիքներուն ազատութեան և պաշտպանութեան ախոյեան պիտի կանգնէր։

Ճշմարիտ հաւատացեալ մ'ըլլալով՝ Աստուծոյ մեծ շնորհը կը նկատէր՝ սոսկալի կործանման մատնուած մարտկոցավայրէն ողջ գուրս հանուիլը, մինչդեռ իր զինակիցներէն ո՛չ որ ազատած էր։

Բայց սակայն, այժմ բոլորովին կուրնալու գատապարտուած ըլլալը մտաբերելով՝ յուսահատօրէն կը հեծկլտար։

— «Երանի՛ թէ ևս ալ մեռած ըլլայի»
— կ'աղաղակէր սազմաղաշախի դիւցազ-
նը՝ և փոքր տղու մը պէս՝ դառն կ'արտա-
սուէր:

*
* *

Գթութեան քոյրը սրահէն ներս մտնե-
լուն՝ տեղակալ Պիանքէդղիի, անկողնէ
դուրս, սուբի կանգնած ըլլալը տեսնելով,
նեղսիրս շեշտով մը գոչեց.

— Ի՞նչ կ'ընէք պարոն. չէք զիտեր
որ ձեզ արգիլուած է չելլել, անկողնէն
չշարժիլ:

Ջինուրականը տիսուր ժպիտով պա-
տասխանեց.

— Պարտէզ կ'ուզեմ ելլել: Արեու ճա-
ռագայթները որբան չքնաղ կը լուսաւորեն
այսօր...: Ո՞հ կ'ուզեմ, կ'ուզեմ զեռ
տեսնել, զեռ վայելել...:

— Սակայն առանց բժշկի բացայայտ
հրամանին կարելի չէ:

— Պէտք չկայ հրամանի... այլ ևս
բժշկապետը ինձի չի նեղանար...: Դրուած
է... հոն, թուղթին վրայ զրուած է իմ
դատապարտութիւնս...:

Կրօնաւորուհին՝ կսկիծէն քար կորե-
ցաւ:

Եւ Քառլօ Պիանքէդղի Տեղակալը եւաւ
պարտէզ:

Փայլուն աչքերուն դիմաց, ստէպ ստէպ
կարծես սև շղարշներ կը քաշուէին: Սա-
կայն գեռ կրնար տեսնել զեղեցկերանք
ծաղիկներ՝ որոնց հետ կարծես կը խօսէր,
կարծես հրամանաշի ողջոյն կու տար:

Ցառաջեց դէպի ի պարտէզի դուռը. դի-
տեց պողոտան, և կարծես երթևեկող բազ-
մութենէն վշտահար՝ ներս քաշուեցաւ:

Մօտեցաւ հիւանդանոցի մուտքին աջ և
ձախը ծածանող զրօշներուն: Համբուրեց
կարմիր խաչը, մարզիւտ արտասուքներ
հոն զրոշմելով: Գուրզուրանքով ու դողդո-
ջուն մօտեցաւ, զրկեց Ազգային Եռագոյնը,
համբուրեց ու համբուրեց...:

Երերոտ քայլերը ուղղեց դէպի ի Եկե-
ղեցեակը. համակամութեան անուշ՝ միան-
գամայն երկիւղած ժպիտով՝ խորանին առ-
ջեւ ծունկի եկաւ և խոնարհեցուց ափերուն
մէջ առած զլուխը: Ազօթեց, երկար ա-
տեն աղօթեց:

Ու երբ դարձաւ անկողին, զրացինե-
րը զինքը հանդարս և անդորրացած տե-
սան:

Պատրաստ եր վերչին հարուածը լերու-
ներու:

*
* *

Անպտեմբերի պայծառ առաւօտ մ'էր՝
երբ տեղակալ Պիանքէզզի շուրջը աղմուկ-
ներ լսելով՝ և զգալով որ զթութեան Քոյ-
քը դէպ ի իրեն կու գայ, ըսաւ.

— Քոյլը, այսօր որքան լուսնալը
կ'ուշանայ:

Հասկցաւ թէ լուսամուտները բաց էին,
և զով բամին իր այտերը կը փայփայէր:
Եւ սակայն այլ ևս արեու ճառագայթ-
ները իր աչքերուն ցանցատեսակին վրայ
չէին ներգործեր:

Խաժախտը զինքը բոլորովին կուր-
ցուցած էր:

Արտասուբի գողոր մարգարիտներ այն
մարած բիբերէն դուրս ծորեցան:

Պիանքէզզի թաշկինակով իսկոյն սըլ-
քեց զանոնք, և միշտ ըրիստոնէարար ա-
պրած քաջարի զօրականը մըմնջեց.

— Տէ՛ր իմ և Աստուած, օրհնեալ ըլ-
լայ Քու կամքդ: Աշխարհիս Լոյսը խաւա-
րեցաւ ինձ համար, յաւիտենական երա-
նաւէտ Լոյսիդ զիս արժանի ըրէ:

=====

ՓՈՔՐԻԿ ՔՈՅՑՐԵՐԸ

Լիոռոյ՝ Վենետիկոյ լճակին այն հմայիչ
վայրն է՝ ուր ծովային բաղնիքներու եղա-
նակին, աշխարհիս մեծատունները և ազ-
նուականները բազմութեամբ կը դիմեն:

Grand Hôtel des Bainsի ճաշասրա-
չին մուտքին վրայ կացուած էր ազգագիր
մը, յորում կ'ըսուէր թէ « Ծերեռու Ա-
պաստանարանին ինպաստ, փոքրիկ Քոյլեր
հաւաքըլի պիտի զան» :

Խնճոյքի առաջին և երկրորդ զանգակի
նշաններուն, գրեթէ ամէն բաղնեւորները
գուարթութեամբ և աշխուժիւ ճաշա-
րան փութացին: Բարձր դասսակարգի այ-
քերը՝ կուրծքի լամբակին վրայ թարմ
ծաղիկներ ունէին, իսկ կիները իրենց շքեղ
արդուզարդին մէջ կը ճիսային:

Վերոյիշեալ ազգագրին դիմաց, գրեթէ
ամէն ոք ժպիտ և խօսակցութիւն ընդ-
հատելով, ակնարկ մը նետելէ վերջ՝ դիմա-
զըծի թթու արտայայտութիւն մը ցոլացը-
նելով, կ'երթար՝ պտուղներու բուրգերով

և վարդերու փունջերով զարդարուած սեղանին երկայնքը տեղ գրաւելու:

Շատ չանցած՝ ամէնուն խօսակցութիւնը ողորմութիւն հաւաքուելու ազդագրին վրայ դարձած էր, և հակառակութեան ստուերը համակելով ամէնուն սիրառ, կը բողոքէլն բաղնէական պանդոկներու հիւրերուն՝ սոյն ոճով շահազործելուն դէմ:

— Ալ ձանձրացայ, կ' ըսէր մանկամարդ տիկին մը քովինին, վաղը վերջ կու տամ բաղնիքներուս : Հոս գալէս ի վեր այս երրորդ մուրողութիւնն է որ տեղի կ' ունենայ: Հաւատա՛ տիկին, ստականցաւ....: Պանդոկը ահաւորապէս սուղ, բաղնիքներու, բժիշկներու, ծառաներու վըճարումները կրկին զին, հետո տանելիք վենետիկեան յիշատակները թանգ, և ասոնց վրայ աւելցուր ուրիշ մանը մունր հազար ու մէկ ծախսերը, ստուգիւ կրեսուն իսկ պիտի սնանկանար հոս: Եւ ահա կու գան նաև անընդհատ՝ խեղճ ու կրակ հաստատութեանց համար մեզմէ դրամներ մուրալու:

— Իրաւունք ունիք տիկին, լիուլի համաձայն եմ ձեզի, սիրելի տիկին, կը կրկնէր աջակողմեան ընկերուհին:

— Ես, կը շեշտէր հաստարեստ պարոն մը, կ' ընդունիմ Ապաստանարաննեւ-

րու, Աշխատանոցներու, Սփոփարաններու կարևորութիւնը, և սիրայօժար ամէն տարի իմ բնիոնս չեմ զլանար, բայց անոնցմէ դուրս՝ կը փափաքիմ որ Փոքրիկ Քոյրերը զիս անհանգիստ ըընեն:

— Շատ տարօրինակ կը գտնեմ, աւելցուց ուրիշ մը, որ հո՞ս օտար եկուորաներէ անընդհատ նպաստներ կը մուրան, մինչեռ պէտք են մտածել որ օտարականները հոս գալով՝ արդէն տեղական առուուուրին մեծապէս կը սատարեն: Եւ գարձեալ ամէն մարդ կրցածին չափ՝ իւր ծննդավայրին աղբատաներուն և բարեգործական հաստատութիւններուն կը նպաստէ. բայց հո՞ս անծանօթ հիւրերէ ողորմութիւն մուրալնին՝ անժխտելի զեղծում մը կը նկատեմ:

— Oh! yes? զեղծում, զեղծում, կը բացագանչէին խումբ մը անգղիացիներ՝ ամէն տեսակ ձայներու ելեկջներով, միշտ դրամ տալ, դրամ նուիրել մենք....:

— Ոյո՞ս, դուք միշտ կը հաճիք դրամնիդ ձեր զրպանին մէջ պահել, կամացուկ մը մըմուց երիտասարդ նպայ մը, և ապա մըմուց երիտասարդ նպայ մը, և ապա բարձրաձայն. — Իմ կարգիս, ես համոքուած եմ որ՝ մարդս ամէն տեղ երբ թըշուառներու հանդէպ գտնուի, պէտք է կարողութեան համեմատ ողորմիլ...: Եւ մենք

որ կեանքը վայելելու, տեղւոյս գեղեցկութիւններով հմայուելու համար հո՛ս եկածնք, ուրիշներէ՝ աւելի պարտական ենք զթալ՝ յիշելով որ շատ շատեր չըաւորութեան մէջ կը տառապին:

— Եւ սակայն, պարոն, ես ալ համոզուած եմ որ թշուառութիւններու մեծամասնութիւնը ախտերու հետեանքներ են:

— Կրնայ այդպէս ըլլալ, բայց չէ՞ կարելի ժխտել որ բազմութիւն մը արհեստաւորներու անխոնջարար աշխատելով՝ երիտասարդութիւննին մաշեցնելէ վերջը, ծերութեան ատեն ապրուստնին ճարելու գօրութիւնը կորուսած կ'ըլլան: Եւ ուրովհետեւ ես բարակը մանող չեմ՝ կը խորհրդածեմ որ՝ ստուգիւ թշուառներ են անոնք, որոնք անկարող են ինքինքնին հոգալ: Հրամանքնիդ ի՞նչ կ'ըսէ՞ք, պարոն, հարցուց ձախակողմեան սեղանակցին:

Սեղանակցը լուռ ու մունչ մտիկ ընող Բրօֆէսօր մըն էր, բարձրահասակ, նիհար, դեղնազոյն և խիստ յօնքերով: Այս հարցապնդողին կարեկից նայուածը մը նետելով, այս չոր և ցամաք պատասխանը ուղղեց:

— Ես վստահ եմ որ, եթէ ո՞ր և է մարդ հաստատակամութիւն ունենայ և գիտնայ ինայողութեամբ ապրիլ, կեանքի

ասպարէզին մէջ կը յառաջադիմէ և իր ապագան կ'ապահովցնէ: Հետեաբար ես շատ մը Բարեգործական կոչուած Հաստատութիւնները աւելորդ գտնելէ զատ՝ վնասակար ես կը նկատեմ, բանի որ անոնց մէջ զատարկապրտաներ սնուցանելու համար, Փոքրիկ Քոյցիր կամ նմաններ՝ իրենց անձնական շահագործութեանց բոյներ կը ստեղծեն:

Յաթոռոյ խօսուած այս պատգամէն վերջ, ամէնուն խօսակցութեանց և խորհրդածութեանց նիւթը յանկարծ փոխուեցաւ, վասն զի ճաշարահը նոր մտնող մը՝ ծանուցած էր թէ սոյն վարկենին Պահովով մտած էր ոռու իշխանազուն մը՝ բազմաթիւ հետեւողներով: Ո՞րքան տարօրինակ էին կարկուտի պէս տեղացող հարցումներն և խորհրդածութիւնները:

Քանի մը վայրկեան վերջը՝ ոռու իշխանազունն ալ մոռցուած էր. կը խօսուէր ու կը վիճարանուէր թատերական բեմի վրայ նոր տեսնուած երգչուհւոյ մը վրայ. քննադատութիւններն իրարու շատ հակասական էին, ոմանք կը զմայլէին ճայնին զգայնութեան վրայ, այլր ընդհակառակն միայն շարժուածքները շնորհալի կը զտնէին, ևայլն: Անկէ յետոյ գինիներու ազգեցութեան տակ՝ առօրեայ սնոտիաբանութիւն-

ները մէջտեղ քաշած էին և մեծ ոգեռ-
րութեամբ կը ճամարտակէին, երբ ճաշա-
սրահին դռները բացուեցան ու ծերերու
և Աղքատաց ծառայող երկու Գթութեան
Փոքրիկ Քոյրեր ներս մտան:

Առաջինը տարեց էր, բարձրահասակ,
տժգոյն, համեստ՝ բայց ո՛չ երկչոտ բայ-
լերով. սեղանի մէկ կողմէն միւսը՝ անայ-
լայլ կ'անցնէր և բաղնեռը օտարականաց
կ'երկնցնէր ողորմութեան պնակիկը: Դի-
մագծի բազցը արտայայտութեամբ, մայ-
րագորով ժպիտ մը շրթունքներուն, զըլ-
խու մեղմ խոնարհումով և արժանա-
պատութեամբ՝ իւրաքանչիւր բարերարի
շնորհակալութիւն կը յայտնէր:

Երկրորդը մատղաշ տարիքի մէջ էր, նի-
հար և նազելի շարժուածքով, ու շղարշով
սըղուած՝ սպիտակ զլիսանոցին մէջ, իւր
այտերը ամըշնալէն նուռի պէս շառագու-
նած էին: Հիւրերու հետաքրքիր նայուածքը
որբան սաստկութեամբ անոր կը հետեւէր,
ինքն ալ այնքան յամառութեամբ աչքերը
ամփոփ վար բռնած էր, և ողորմութեան
պնակիկը բաղնեռներուն երկարած ատեն՝
ձեռքերուն դողդոջելէն կը հասկցուէր՝ որ
իւր սրտին յուզումը ինչ աստիճան սաս-
տիկ էր:

Կէս ժամ առաջ, այդքան հակակրու-

թեամբ Փոքրիկ Քոյրերու գործին դէմ
խօսողները, ի տեսիլ իրենց պատկառելի
համեստութեան, չի տատամսեցան բսակ-
նին լայն բանալու, և յանուն Աստուծոյ
և յանուն թշուառ մարդկութեան՝ իրենց
երկարով պնակիկներու մէջ զետեղելու
ոսկի կամ արծաթ զբաժներ:

Գթութեան քոյրերն ալ գոհութեամբ
սեղանի երկայնքէն կը յառաջէին և օտա-
րական նպաստատու հիւրերու զբամ ձը-
գելուն ատեն՝ անուշիկ ձայնով շնորհա-
կալութիւննին կը յայտնէին:

Շնորհալի երկչոտը՝ բաջալերութիւն
կ'առնուր և կ'ուրախսանար տեսնելով իր
պնակիկին առատ հունձբով ձանրաբեռ-
նիլը՝ ի նպաստ Անկարող Ծերերու:

Սոյն պահուն պնակիկը մօտեցուցած էր
Բրօֆէսօրին, որ ի զարմացումն ներկայից՝
իրեն երկարած զբամի ափսէն իրմէն հե-
ռացուց ձեռքովն, ու վանկ առ վանկ շեշ-
տելով բարբառեցաւ.

— Եւ ո՛չ իսկ դանգ մը կու տամ, ո՛չ
ձեզի և ոչ ալ ձեր պատսպարելոց: Ծոյլ
մի՛ կենաք, աշխատեցէ՛ք և հասարակաց
ողորմութեան կարօտ չէք մնար:

Դրամի տեղ՝ ափսէին վրայ ինկաւ Փո-
քրիկ Մայրապետին հրատապ արտասուրը՝
որ առաջին անգամ լսելով այդպիսի բա-

իրակ. գէպքեր

ցագանչութիւն մը, չէր կրցած սրտին յուզան յաղթել. բայց անմիջապէս ներդաշնակ ձայնիկովը պատասխանեց.

— Շնորհակալ եմ ձեր բարի խորհուրդին. ի փոխարէն՝ Աստուած զձեզ վարձատրէ:

Գիշութեան քոյրը յուզումնալից՝ պնակը երկարեց վերոյիշեալ սպային: Սա վսեմութեամբ ուղը ելաւ, ցոլացող գոհար արտասուրբին վրայ ոսկի մը զետեղելով խօսեցաւ.

— Ոիրելի Քոյր, ի սրտէ կը ցաւիմ՝ ձեր բարի ծերերուն ի նպաստ՝ աւելի մեծ նուէր ընել չկարենալուս. սակայն թոյլ տուէր ինձ, սեղմեմ ձեր ձեռքը ի նշան գնահատումիս ձեր անձնուրաց գործունէութեան, որ ձեր ազնիւ ընկերուհիներով շատ մը թշուառներու արտասուրբ կը ցամքիցնէք:

Մայրապետը ժպտուն՝ զլուխը բարձրացնելով՝ դողդոջ մատները երկնցուց սպային: Սա միայն այն պահուն ճանչցաւ դիմացի անձնաւորութիւնը և յուզուած աղաղակեց.

— Զ՞ով կը տեսնեմ... Դո՞ւ Մարգիդուհի Աննիկ.... և արտարերեց իտալական բարձր ազնուականութեան ազգատոհմի մը անունը ու ծոեցաւ՝ ամենախորին յարգանօք համբուրեց ձեռքը:

Այս անակնկալ յայտնութեան վրայ, գիթութեան քոյրը դեռ աւելի շիկնելով և իւր կրօնական առաքինութեան մէջ յուզուելով, աճապարեց խոյս տալ և միանալ մուրացիկ ընկերուհիներուն քով:

Միջադէպը ամէնուն ուշադրութիւնը զբաւած էր և Մարգիգուհի Աննիկին պատմութիւնը բերնէ բերան կը ծաւալէր: Ո՞հս ստուգիւ կաթողիկէ կրօնաւորական կարգերու մէջ որքաններ կան՝ որոնք ծաղիկ հասակի մէջ, տոհմային պանծալի տիտղոսները, ծնողական հարստութիւնը, կեանքի վայելը մերժելով՝ ինքվինընին Աւետարանական խրատներու խստութեան Կ'ենթարկեն, անծանօթ և արհամարհեալ մնալը յանձն կ'առնեն, մարդասիրական սուրբ գործերու հետամուտ ըլլալով:

Բրօֆէսօրն ալ այս իրականութեան առջև ապշահար մնաց, և անգամ մ'ալ հասկցաւ թէ որքան սիսալական էր իւր Վարդապետական տեսութեանց մէջ:

Ինքնարերաբար մղուեցաւ դէպի ի դուռը, և զեռ Փոքրիկ Քոյրը ճաշասրահէն դուրս չելած՝ դիմաւորեց զինքը, ու մի և նոյն չոր ցամաք շեշտովը գոչեց.

— Եերեցէ՛ք ինձ, ազնիւ Մարգիգուհի, եթէ առանց զձեզ ճանչնալու՝ զէշ դատողութեան մէջ ինկայ: Կը ինդրեմ՝

մի՛ մերժէք նուաստիս քաւութեան բնիունը:

Խօսելուն ատեն՝ ջանաց 100 ֆրանքնոց թղթաղբամ մը ծածկել ափաէի արծաթներուն տակ:

Առաքինութիւնը դարձնել տուաւ Փոքրիկ Քրոջ նազելի աչքերը Բրօֆէսօրին վրայ, որուն կրկնեց.

— Ենորհակալ եմ, շնորհակալ...:

Եւ Համալսարանի Ուսուցչապետը ամենուն կրկնեց՝ թէ բնաւ ինքզինքը այնքան երջանիկ զգացած չէր, որքան Փոքրիկ Քրոջ իրեն տուած այդ չքնաղ դամին անուշ նայուած քովը:



ԼՈՒՍՆԻ ԼՈՅՍՈՎԿ

Ճ Ճ

Մեծն Պէդհովէն՝ երեկոյ մը՝ տնակի մը առջեւն անցնելու ժամանակ լսեց իւր հրաշալի Տառալի մը արձագանքը:

Պահ մը կանգ առնելով՝ ականջին հասաւ ձայնը կնոջ մը՝ որ կը հառաչէր.


— Ոհ, եթէ արհեստագէտ մը այս կը-սորը հնչեցնէր, ինչ որ ուզէր կը նուիրէի...:

Պէդհովէն տնակին դուռը հրեց և ինքնինքը պարզուկ սենեկի մը մէջ գտաւ՝ որուն կից էր կօշկակարի մը խանութը:

Դաշնակին դիմաց աղջիկ մը նստած էր ու լուսնի պայծառ լոյսովը կը նուազէր: Իրեն քով կանգնած էր արհեստաւորի հագուստով երիտասարդ մը:

— Երեցէք ինծի, ըսաւ Պէդհովէն՝ քիչ մը տագնապած: — Լսեցի՛, երաժըշտութիւն կար հոս, և.... որովհետեւ նուազէ քիչ մը կը հասկնամ, չկրցայ ինքնինքս զսպել ու ներս մտայ...:

Աղջիկը կարմրեցաւ, երիտասարդը յօնքերը զրեթէ սպառնալից պոստկեց:



Պէղնովէն:

— Խսեցի նաև ի՞նչ որ կը խօսէիք,
շարունակեց Պէղնովէն, դուք կը փափա-
քէիք.... կը ցանկայիք լսել...: Վերջա-
պէս, կը ներկ' որ ես դաշնակ զարնեմ:

— Շնորհակալ ենք, պարո՞ն, ըստ
երիտասարդը՝ աղջկան եղբայրը: — Սա-
կայն դաշնակնիս շատ խեղճ է, և մենք
խաղի տեսրակներ չունինք:

— Խազեր չունի՞ք, աղաղակեց Պէղ-
նովէն: — Հապա՛ ի՞նչպէս օրիորդը դաշ-
նակ կը զարնէ:

Յանկարծ խօսքը կտրեց, երեսը կար-
մըրեցաւ...: Անդրադարձաւ որ աղջիկը ի-
րեն դարձուցած էր երկու մարած բիբերը,
որոնք արտայայտութենէ զուրկ էին:

— Ո՛չ հազար անգամ ձեզմէ ներու-
դութիւն կը խնդրեմ... կմկմաց Վարպետը:

Դիտած չէի...: Բսել է թէ դուք մը-
տացի՞ կը զարնէք, խեղճ օրիորդ:

— Այս, պարո՞ն, պատասխանեց Կոյլը:

— Եւ ո՞ւր լամած էք այս կտորը:

— Ճամբո՞ն մէջ, պարո՞ն: Մենք զրա-
ցիներ ունինք որոնք դաշնակ կը զարնեն և
երբ իրենց պատուհանները բաց ըլլան...:

Կոյլը լոեց: Պէղնովէն գործիքին դիմաց
նստելով սկսաւ նուազել: Նորօրինակ ներ-
շընչում մը կ'ոգեսրէր զամէնքը, այն խեղճ
միջավայրը, աղջիկը և իւր եղբայրը, ո-
րոնք հրաշացած մտիկ կ'ընէին:

Երբ կտորը վերջացաւ, կօշկակարը՝
նուազածուին մօտեցաւ.

— Ո՞վ էք դուք, Պարո՞ն... ըստ' ինձ
կ'աղաչեմ:

Բայց Պէղհովէն չի պատասխանեց :
Հարցմունք ուղղողին դարձուց աչքերը,
ժպտեցաւ իւր բնածին քաղցր ու միան-
գամայն մաղձիկ ժպիտովը :

— Մտի՛կ ըրէք, ըստ իրենց, և ծայրէ
ծայր Տսոնալան հնչեցուց՝ որուն մէկ մա-
սը թշուառ կոյրը ճշմարիտ ոգեորութեամբ
սորված էր:

Ուրախութեան աղաղակ մը թուաւ աղ-
ջըկան շրթունքներէն.

— Պէղհովէն, Պէղհովէն...:


Մեծ երաժշտագէտը ոտք ելաւ և հրա-
մեշտի ողջոյն տուաւ:

— Ո՞հ, զեռ քի՛չ մ'ալ զարկէք... —
խնդրեցին միաձայն և պաղատագին՝ երկու
երիտասարդները :

Այն պահուն լուսնի արծաթազօծ ճա-
ռագայթները թափանցելով խեղճուկ սե-
նեակին մէջ՝ կոյրին մեղոյշ այտերը գր-
գուեցին, որ կարծես սրբուհի մը կը նմա-
նէր:

Պէղհովէնի նայուածքը կօշկակարին աչ-
քերուն հանդիպեցան՝ որ յուզուած մըմըն-
ջեց :

— Խե՛ղճ քոյրս:
Եւ Տսոնալան կրկին հնչեցուց մեծ
վարպետը, ի ցնծութիւն դժբաղդ կոյրին:
Պէղհովէն մեկնեցաւ այդ տունէն՝ սրտի-
կսկիծով և արտասուքը աչքերուն մէջ:



ՀԵՆՐԻԿՈՍ ԳԱՎՐԻԼ
ԱՒԵԼԻ ԴԻՒՐԻՆ ՊԻՏԻ ԸԼԼՈՅ
ՄՈՐԹԱ ՀԱՆԵԼ ՏՈԼ
ՔԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹԵՆԵՍ ԶԱՍՏՈՒԱՇ

*** *** ***

Հենրիկոս Ջավըլը (F a b r e) էրեւի մի-
ջատարանը՝ 1915 հոկտեմբերի մէջ վախ-
ճանեցաւ՝ Գալլիոյ Vaucluse նահանգի
Sérignan գիւղին մէջ, 92 տարեկան։
Ինը «Միշատներոց Հոմերոս» տիտղո-
սով բոլոր ուսումնական աշխարհիս ծա-
նօթ էր։

Իւր գրութեանց մէջ, ամենէն աւելի
սիրուն և պայծառատես թարգմանը կը
հանդիսանար՝ ստեղծագործութեան չքնա-
զահրաշ բանաստեղծութեանը։

Ստուգիւ Ջավըլի գրչին տակ՝ կենդա-
նեաց բնազգին սքանչելիքը, միջատներու
ողերանութիւնը՝ գիտական տեսութիւննե-
րով և մարգարէական գուշակութիւններով
համեմուած՝ իրական գիւցազներութեան
մը բնապոշմը կը զգենուն։

Այնքան նշանաւոր դարձած էր, որ
բանի մը տարի առաջ՝ ֆրանսայի պե-
տութիւնը, յորելեան կատարել տալով՝
հանդիսաւորապէս անոր համար յիշատա-
կարան մը կանգնել տուաւ, իբրև արդի
ժամանակներուս ամենէն աւելի բարձր
հանճարը:

Վրան սբանչացող զանազան մեծ զիտ-
նականներ հետաքրքրութեամբ հարցուցին.
— կը հաւատաս Աստուծոյ գոյութեան,
և ի՞նչպէս:

Հաստատակամ շեշտով պատասխանեց.
— « Ես, չեմ կարող ըսել թէ կը հա-
շատամ Աստուծոյ, վասն զի ես զԱստուծած
կը տեսնեմ: Առանց Աստուծոյ ներկայու-
թեան ամենայն ինչ խստար է: »

« Մանկութենէս սկսեալ՝ ո՞չ միայն իմ
այս համոզումս հաստատուն պահեցի, այլ
նաև մինչև այս տարիքս՝ ո՞րքան աւելի
ուսումնական հետազօտութիւններուս մէջ
յառաջեցի՝ այնքան աւելի խորապէս ըմ-
բռնեցի և մեծապէս բարւոքեցի իմ մէջս՝
Աստուծոյ ակնյայտնի գոյութեան իրա-
կանութիւնը: »

« Ամէն դար ունեցած է իւր արտառոց
գաղափարները, և մեր ժամանակներու
հիւանդութիւնն է՝ անաստորածուրիւնը: »

« Ինձ համար աւելի դիւրին պիտի ըւ-

լայ մորթս հանել տալ՝ քան թէ մտքէս Աս-
տուծոյ վրայ ունեցած զիտակցութիւնս»:
Արդարև այս պարզ արտայայտութիւնը
վսեմ դաս մ'է այն կարծեցեալ ուսում-
նականներուն համար՝ որոնք բացարձակ
ժխտելով Աստուծոյ գոյութիւնը՝ Դրական
գիտութեան նշանադրոշմը ազատազրած
կը համարին:



ՈՍԿԻ ՀԱՏԻԿՆԵՐ

1. — Կ'ուզբս Խաղաղութիւն՝ խղճիք
և Աստուծոյ հետ:

— Ի՞նչ կ'ընես. հարցնողաց՝ ճշմար-
տութեամբ պատասխանէ'.

« Կ'աշխատիմ. ազգիս բարիք կը դր-
ծեմ. կը չափամ բարիք ըլլալ. կը համրե-
րեմ. կ'աղօրեմ » :

2. — Կ'ուզբս նշանաւոր անձ մ'ըլլալ:
— Սիրէ՛ հետեւեալ առաջինութիւնները
գործադրել.

Կարգաշորորիւն. Հաշտարի հոգի. կիր-
քերու մեռոցուն. Հաստատակամորիւն:

3. — Գիտցիք. երկու անզուզական
առաջինութիւններ են՝ ըլլալ Արդար և
Բարիք. բայց մարդոս նախընտրելու է Բա-
րուրիւննի՝ Արդարուրեեն:

4. — Համոզուէ՛. Աղիասիրտ և ա-
ռաջինի անձերու նշանացոյցներն են.

Բնկերական որ և է Գործի՛ սիրայօժար
եռանդով ձեռք զարնել. Հաստատակամո-

րեամբ զբաղիլ. Յարատեռորեամբ շարու-
նակել. Գոհուրեամբ գաղրեցնել. Հանդար-
տարար վերսկսիլ. Եթէ մը դանդաղ աւար-
տել:

5. — Միշտ լաւ զործելու պայման-
ներն են.


Կարգաշորորիւն. Փոյր. Զուարրորիւն.
Հանդարտարարուրիւն. Ամբողջացում զոր-
ծի:

6. — Աղքատներու՝ Երկինք հասնե-
լու ճանապարհը՝ Համբերուրիւնն է. Հա-
րուստներունը՝ Ողորմուրիւնը:

7. — Խաղաղուրեեն ամէն բարիք կը
սպասուի. խոռվորեեն ո՛չ մէկ օգուտ:

8. — Եթէ դու քեզի չօգնես՝ ուրիշ-
ները քեզի չեն օգներ, կամ հազիւ հազ-
մատին ծայրով:





ՀԵՂԻՆԱԿԻՆ ԳՈՐԾԵՐԸ

Ց. Ս.

1. - Տարրական կենդանաբանութիւն, և զանազան կենդանեաց հայերէն-ֆրան սերէն - իտալերէն - լատիներէն առուանակոչութիւնքը: Ապառած է . —
2. - Ուսումնական ուղեգնացութիւն մը Բատուայէ յԱկոռախնոյ: Ապառած է . —
3. - L'Assunta e l'Immacolata nella Chiesa Armena. Ապառած է . —
4. - Contributo alla Flora dell' Armenia. 20 ընտիր պատկերներով: Տ գրեալ 1912ին: Գինն է 5 —
5. - Իրական գէալքեր և կեանքի դրուագ-ներ: Տպագրեալ 1917ին: 0, 50
6. - Արդի գարու կեանքի ատակերա- գարդ ճոխ հրատարակութիւն: Գինն է . 2 —
7. - Պիոս Ժ. կեանքը, գործուաէութիւնը և մահը: Պատկերազարդ: Գինն է . 0, 75
8. - Հոգևոր գանձարան, որ է ներողութիւններով օժտուած Ալաբական աշ- ղոթքներ: Գինն է 0, 20
9. - Առակը ծաղկաբաղք և ինքնազիրք և Յարասութիւնք Ապառած՝ Հ. Ք. Գուշներեանի: Հաւաքուած և ծանօթութիւններով հրատարակուած ի. Հ.
10. - Մի: Գինն է 3, 00

109

113

Նայաստանի Ազգային գրադարան



NL0438400

44396.